



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

Фирнагуммийк Ч.б.

Чибисинуу айыланчы -
жиргүлө басб айырмалык каги-
риктердүйн, өргөндүрүштөрдүйн,
жарынсайлык таңбасардың макелэд.

✓ б. ч.

1211

1999


ՀԱՄԱՓՈՏ

ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹԻՒՆ

ԿԱՄ


ՍԿԶԲՈՒՆՔ

ՀՈԳԵԲԱՆՈՒԹԵԱՆ, ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹԵԱՆ, ԲԱՐՈՅԱԿԱՆԻ
ԵԿ ԲՆԱԿԱՆ ԱՍՏՈՒԾԱԲԱՆՈՒԹԵԱՆ



ՅՈՐԻՆԵԱՑ

Ա. Մ. Վ. ԳՈՐԾՎԱՇԵԱՆ



Կ. ՊՈԼԻՍ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ ՔԵԽՐՖՃԵԱՆ

— 1868 —

Ի ՀԱՅՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ

ՏԵԱՌՆ ՏԵԱՌՆ ԳԵՂՋՎԱՅ

ՄՐԲԱԶԱՆ ԿԱԹՈՒՂԻԿՈՍԻ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՅ

ԵՒ

Ի ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԵԱՆ ՄՐԲՈՅ ԵՐՈՒՍԱԼԵՄԻ

ՏԵԱՌՆ ԵՍԱՅԵԱՅ

ՄՐԲԱԶԱՆ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԻ

ԵՒ

Ի ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԵԱՆ Կ. ՊՈԼՍՈՅ

ՏԵԱՌՆ ՊՕՂՈՍԻ

ՄՐԲԱԶԱՆ ԱՐՃԵՊԻՍԿՈՊՈՍԻ

ՅԱՌԱՋԱԲԱՆ

Փիլիսոփայութիւնը բարը յատուկ մտքով մը կը
նշանակէ մարդկային հոգւոյն կամ մտքին գիտու-
թիւնը, որ սա չորս մասը կը պարունակէ՝ Հոգե-
բանութիւն, Տրամաբանութիւն, Բարոյական և
Աստուածդղիտութիւն կամ Բնական աստուածաբա-
նութիւն։ Ասոնց, մանաւանդ առաջին երկու մա-
սին, դպրոցական ուսման ընթացքի հետամուտ եւ-
զողներուն համար կարեւորութիւնը յայտնի է։
Մտքին կարողութիւններն ու գործողութիւնները
ճանչնալ եւ անոնց ինչպէս եւ ուր ըստ պատշաճի
գործածութիւն գիտնալը՝ քիչ օգուտ չըներ ուսման
եւ գիտութեան հետ զրաղող եւ միշտ իր միտքը
մշակել ուղղող մարդու մը, երբ տեսնէ թէ մարդ-
կային միտքն ինչ ճամբով հասած է եւ կը հասնի
ճշմարտութեան, եւ կամ թէ որ տեսակ դաղա-
փարներ եւ իրողութիւններ ինչ մտաւոր գործո-
ղութիւններով փնտոել եւ ապացուցանել յարմար
եւ ուղիղ է։ Համառօտ ըսելով աս գիտութեան
սորվեցուցածներուն վրայ ըստ բաւականին եւ յը-
տակ դաղափար ունեցող մը՝ նոյնը չունեցողէ մը
շատ տարբեր տեսութիւն մը պիտի ունենայ իր
հոգւոյն, իր խմացական գործողութիւններուն եւ
թէ ունեցած ու թէ ունենալու դատողութիւննե-
րուն, եւ սորված ու սորվելու գիտութիւններուն
վրայ։

Թէ ասդիտութեան ճշմարտութիւններուն, ստուգութեան մասին, ինչ արժէք տալ արժան է՝ ասոր վրայ բաւական կը համարինք միայն ըսել թէ ընթերցողք կամ ուսանողք կարող պիտի ըլլան ինքնին դատել աս կէտն ան լուսով զոր աս դիտութիւնն անոնց պիտի տայ:

Մեր աս համառօտ դասագրքին հոգեբանական մասն աւելի ընդարձակ է. արամաբանականը համառօտիւ անցած ենք, ուստի եւ նախադասութեանց, ձեռնարկութեան կամ պատճառաբանութեան այլ եւ այլ կերպերուն եւ տեսակներուն, մեթոտի եւ իմաստակութեանց վրայ որ հոս համառօտ են՝ աւելի ընդարձակ տեղեկութիւններ մեր Տրամաբանութեանը մէջ ընդարձակ աւանդուած են:

28 12/4



12/11-81

ՀԱՄԱԴՐԱՑ

ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹԻՒՆ

ՄՈՒՏՔ

1. **ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹԻՒՆԸ** յանձուկ միտս ի՞նչ է :
Մարդկային խմացականութեան գիտութիւնն է .
խմացականութեան՝ որով կը խորհինք :

2. Խորհիլն ի՞նչ է :
Երաց վրայ գաղափար եւ զգացում ունենալ :
Գաղափարը՝ ճանաչում մը , զգացումն ալ աղդուիլ մըն է :

3. Ի՞նչ միջոցներով կը խորհինք :
Հոգւոյն կամ մտքին կարողութիւններուն միջոցաւ :

4. Հոգւոյ կամ մտքի կարողութիւնն ի՞նչ է :
Հոգեւոր կամ խմացական վիճակի մը ընդունակ ըլլալու , կամ նոյնակիսի (հոգեւոր , խմացական) գործողութիւն մը ընելու յարմարութիւնն է : Ուստի կայ կարողութիւն որ կրաւորական է , կայ որ ներգործական է :

5. Մտաւոր վիճակ կամ գործողութիւն ի՞նչ է .
Երբ ցուրտ հով մը երեսիս վիչելէն մսելու անախորժ զգացումը կ'ունենամ , մտաւոր կամ խմացական վիճակի մը մէջ եղած կ'ըլլամ . Երբ այն անա-

Խորժ զգացման ուստի դալը կը վնառեմ, կամ այն զգացումն անցնելէն ետքը այն վիճակո նորէն միտքս կը բերեմ, մտաւոր կամ խմացական գործողութիւն մը ըրած կ'ըլլամ:

6. Հոգւոյն կամ մտքին նախնական կարողութիւնները քանի են :

Երեք. Զգայնութիւն, Խմացողութիւն եւ Գործունէութիւն :

7. Փիլիսոփայութիւնը յանձուկ միտս, կամ իրեւ դպրոցաց մէջ սորվելու ուսում, քանի մաս կը պարունակէ :

Չորս. Հոգեբանութիւն, Տրամաբանութիւն, Բարոյական եւ Աստուածգիտութիւն կամ Բնական աստուածաբանութիւն ըսուածը :

8. Հոգեբանութիւնն ու Տրամաբանութիւնը ի՞նչ քաններու վրայ կը խօսին :

Ասոնք կը խօսին Ա. դաղափարաց, Բ. մտքին կարողութիւններուն, եւ Գ. այն կարողութիւնները գործածելու կերպին կամ մեթոսին վրայ :

ՄԱՍՆ Ա.

ՀՈԳԵԲԱՆՈՒԹԻՒՆ ԵՒ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Ա. ԳԱՂԱՓԱՐՆԵՐ ԵՒ ԱՆՈՆՑ ԳԼԽԱԽՈՐ
ԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ ԿԱՄ ՏԵՍԱԿՆԵՐԸ

9. Գաղափարն ի՞նչ է :

Գաղափար մը որ եւ իցէ առաջիւյք մը եւ ներդին կամ արդարդին իրողութեան մը պատկերը կամ ճանաչումն է զոր միտքը կամ հոգին կ'ունենայ զգայութեանց միջոցաւ :

10. Առարկայ եւ արտաքին կամ ներքին իրողութիւն ի՞նչ են :

Առարկան՝ բնական իր մըն է, զոր օրինակ՝ վարդ մը, ծառ մը։ Արտաքին իրողութիւն մը մեր մտքէն դուրս պատահած դէպք մըն է, զոր օրինակ՝ առաւոտուն արեւին ծագելը. ներքին իրողութիւնը՝ առարկայի կամ արտաքին իրողութեան մը հոգիէն զգացուիլը կամ ճանաչուիլն է. զոր օրինակ՝ արեւին ծագելը տեսնելս եւ խմանալու, կամ ուրիշ որ եւ իցէ հաճոյ կամ անհաճոյ զգացում մը :

11. Գաղափարները քանի կարդ կամ տեսակ կը բաժնուին :

Գաղափարներն այլ եւ այլ տեսակ կը բաժնուին.
1. իրենց բնութեանը կողմանէ, 2. իրենց ծագմամը, 3. իրենց որպիսութեանը, եւ 4. գաղափարներու շարժառիթ եղող առարկաներու եւ իրողութեանց կողմանէ :

42. Գաղափարներն իրենց բնութեանը կողմանէ քանի տեսակ են :

Գաղափարներն իրենց բնութեանը կողմանէ նրկատւելով՝ չորս գլխաւոր տեսակ են . Ըմբռնում, Ցղացում, Յիշատակ եւ Երեւակայութիւն :

Երբ գաղափար մը կ'ունենանք անմիջապէս մեր մտքին տեսութեանը տակ դանուող իրական առարկայի կամ իրողութեան մը պատճառաւ, այն գաղափարն ընթանուած է . գաղափար մը զոր մենք այլ եւ այլ մասնական ըմբռնումներէ, այսինքն՝ մեր ճանչցած իրերուն մասունքներէն, կը շինենք մեր մտքին մէջ՝ յղացուած կը կոչուի . Եթէ գաղափարն առաջուց ըմբռնուած եւ հիմա ներկայ չեղող առարկայի կամ իրողութեան մը գաղափար է, յէշտակ կ'ըսուի . վերջապէս՝ եթէ գաղափարին ներկայացուցած իրն իրական կամ անձնաւոր, այսինքն՝ գոյութիւն ունեցող բան մը չէ, Երեւակայունեան կամ շնորհ կը կոչուի : Զոր օրինակ՝ արեւին գաղափարն ըմբռնում է . արդար, խմասուն, քաջ, առողջ եւ գեղեցիկ մարդու մը գաղափարը զոր մտքիս մէջ կրնամ շինել՝ յղացում է . անցեալ տարուան Արուեստահանդէսին զոր Փարիզ տեսայ՝ գաղափարը յիշատակ կամ յիշողութիւն է . Երեքդլիւան օձի մը գաղափարը զոր մաօք կը ստեղծեմ՝ Երեւակայութիւն կամ ցնորք է :

43. Գաղափարներն իրենց ծագմանը կողմանէ քանի տեսակ են :

Իրենց ծագմանը կողմանէ՝ գաղափարներն են . Զգալի, Վերացեալ, Եկամուտ կամ Ստացական եւ կեղծ :

Զժալէ են այն գաղափարները զորոնք մեր արտաքին զգայութիւններուն մէկովք կը ստանանք, ինչպէս՝ նիւթական իրաց գաղափարները. Վերացնալները կը ստանանք վերացուցմամբ, ինչպէս՝ յառկութեանց եւ յարաբերութեանց գաղափարները, զոր օրինակ՝ կարմրութեան, մեծութեան. Սրացական են այն գաղափարները որոնք դուրսէն մեղի կուգան, ինչպէս ձգողութեան օրէնքին գաղափարը, ոչ թէ ինքնագիւտ են, ինչպէս միութեան եւ սպանառի գաղափարները (33). Կեղծ են անոնք զորսմիտը կը ստեղծէ, ինչպէս ոսկի լեռ, թեւաւոր ձի:

14. Գաղափարներն իրենց որպէսունեանը կողմանէ գաղափարներն են.

Յստակ, Մութ, Ճշմարիտ, Սուտ, այլովքն հանդերձ: Գաղափար մը յստակ է, երբ այն գաղափարն ունենալէս ետքը բուն իրը տեսնելուս պէս կը ճանչնամ, եւ որուն վրայ այլ եւ այլ մարդոց մէջ կարծեց տարրերութիւն կամ վէճ չըլլար. ինչպէս՝ վարդի, ինձորի գաղափարները: Մուն է ան գաղափարը որուն ներկայացուցած իրին վրայ անստուգութիւն կամ անորոշութիւն մը ունինք. ինչպէս Միջոցի գաղափարը: Ճշմարէտ է գաղափար մը որ բուն իրին համաձայն է, ինչպէս՝ Սպիտակ ձիւն: Սուտ է գաղափար մը որ բուն իրին համաձայն չէ, ինչպէս՝ Սեւ կաթին գաղափարը:

15. Գրադիտական նկատմամբ ճշմարիտ գաղափարն ինչ է:

Գրադիտական նկատմամբ գաղափար մը ճշմարիտ է, երբ բառ կամ բացատրութիւն մը բացատրուած

պաղափարին բուն բառն է, գաղափարն ալ ուղիղ
բանին համաձայն է: Չոր օրինակ՝ հայերէն աղէկ
չգիտցող մը կրնայ ըսել արդար քալել, փոխանակ ը-
սելու շնորհ քալել, աս մարդուն գաղափարը գրա-
գիտօրէն սխալ է կ'ըսենք, քանզի բառն ինքնին
գաղափարը չի տար: Կաֆոնդէն կ'ըսէ թէ Երինջը,
Այծն ու Ոչխաքն Առիւծի մը հետ ընկերութիւն ը-
բին, եւ Այծին ծուղակին մէջ Եղջերու մը բոնուե-
ցաւ: Աս գաղափարն ալ գրագիտօրէն ճշմարիտ չէ.
քանզի այնպիսի ընկերութիւն մը ենթադրել ուղիղ
բանին հակառակ է. այնպիսի տկար անասուններ
այնչափ դօրաւորի մը հետ չեն կրնար ընկերութիւն
ընել. դարձեալ Երինջը, Այծն ու Ոչխաքը խոտա-
կեր ըլլալով որսի պէտք չունին: Բայց երբ նոյն հե-
ղինակը կաղնւոյն ամբարտաւանութեամբ խօսիլ
կու տայ, Եղէղին ալ պարզութեամբ եւ խոնարհու-
թեամբ, գաղափարը ճշմարիտ է, քանզի, եթէ ա-
նոնք խօսելու կարող ըլլային, այնպէս պիտի խօսէին:

46. Բայցարձակապէս եւ ըստ իմիք ճշմարիտ գա-
ղափարն ինչ է:

Երբեմն գաղափարները բացարձակապէս կամ ինժնէն
եւ մէշ ճշմարիտ են. զոր օրինակ սա գաղափարը.
Երախտազիտութիւնն առաքինութիւն է: Երբեմն ալ
մէկ նկատմամբ ճշմարիտ են, ուրիշ նկատմամբ մը
սուտ. զոր օրինակ՝ Կաֆոնդէնին սա խօսքը. Հզօ-
րին փասաը միշտ լաւագոյն է: Այս գաղափարն ըստ
փորձառութեան ճշմարիտ է, իբր թէ ըսել կ'ուղէ.
Զօրութիւնը տկարութեան կը յաղթէ: Բայց նոյն
գաղափարն իբրեւ սկզբունք սուտ է. քանզի փաստ
կամ իրաւունք մը տկարին բերանք նոյնչափ իրա-

ևացի է որչափ զօրաւորին բերանը։ Նոյնպէս նոյն
հեղինակին սա խօսքը։ Անդպամին չորհք ընողը
միշտ կը զղջայ, վորձառութեան նայելով ճշմարիտ
է, ըստ փիլիսոփիայից ալ չափով մը ճշմարիտ է,
բայց քրիստոնեայ ատենախօսի մը բերանը գրեթէ
ամբարչտութիւն է, քանզի կրօնքը բարիքն անխը-
տիր ընել կը պատուիրէ։

17. Այսալ գաղափար ունենալէ կամ սխալ դա-
տողութիւններ ընելէ աղատ ըլլալու ապահովոյն
միջոցն ի՞նչ է։

Գաղափարի մը կամ դատողութեան մը վրայ վը-
ճիռ տալէ առաջ՝ պէտք է ուշի ուշով խորհիլ, եւ
ջանալ քաջ ճանճնալ ան բանը որուն վրայ խօսիլ
կ'ուզենք։ Անձնական տեսութիւններ կամ նախա-
պաշարումներ կը մոլորեցունեն զմարդիկ, եւ շատ
անդամ իրերն ըստ մասին միայն կամ պակաս նկա-
տելով կը կարծենք այնպէս դատել զանոնք, որպէս
թէ անոնց վրայ կատարեալ եւ ուղիղ տեսութիւն
ունինք։

18. Գաղափարի ճշդութիւնն ի՞նչ է։

Գաղափարի մը ճշդութիւնը անոր ճշմարտութե-
նէն կախում ունի. քանզի ան որ ճշմարիտ է՝ մի-
անդամայն ճիշդ է։ Բայց եւ այնպէս գաղափարի
մը ճշմարտութեանն ու ճշդութեան մէջ տեղ տար-
բերութիւն կայ։ Ճշմարիտ է գաղափարը՝ երբ բուն
իրին հետ համաձայն է. ճիշդ է՝ երբ իրը բոլոր պա-
րագաներովը մէկտեղ կ'իմացնէ։

Աղէկ բացարելու համար պէտք է իրաց վրաց
ճիշդ տեղեկութիւն ունենալ, բառերուն զօրու-
թիւնն ալ աղէկ գիտնալ։ Համբակներն ասոր շատ

տոյթ ընելու են, քանզի ասոնք շատ անդամ իրենց երեւակայութեանը վստահելով՝ կը գրեն առանց ըստ բաւականին եւ ճշդիւ ճանչնալու եւ կշռելու իրենց գաղափարները, եւ իրենց բացատրութիւնը գաղափարներուն հետ լաւ համեմատելու :

19. Գաղափարներն իրենց շարժառիթ եղող առարկաներու եւ իրողութեանց կողմանէ քանի մը տեսակ են, այսինքն՝ Բնական (ֆիզիջական), Բարոյական, Բնազանցական (մեխաֆիզիջական), Անհատական, Ընդհանուր, եւայլն :

Բնական գաղափարները նիւթական իրաց գաղափարներն են, ինչպէս՝ ջրոյ, հողոյ, բարոյականները՝ Բարոյական իրաց, ինչպէս՝ համեստութեան, հպարտութեան. Բնազանցականները՝ բոլորովին վերացեալ կամ մտաւոր իրաց, ինչպէս՝ ժամանակի, պատճառի. Անհատականները՝ անհատներու, ինչպէս՝ կեսարու, Հռոմայ. Ընդհանուրները՝ մի եւնոյն սեռի կամ տեսակի, ինչպէս՝ տնկոց, շնչաւորաց, մարդոց :

20. Գաղափարներու մէջ զանազաննելու ինչ բան կայ :

Գաղափարներու մէջ զանազաննելու երկու բան կայ. Տարածութիւն եւ Գումարութիւն։ Գաղափարի մը պարագանեան ըսելով գաղափարին ցուցուցած անհատներուն թիւը կ'իմացուի. գաղափարի մը գումարացնեան ըսելով կ'իմացուի այն մասնաւոր գաղափարաց բովանդակութիւնը որ այս ինչ գլխաւոր գաղափարի մէջ պարունակուած են եւ անով կ'ի-

մայութին։ Զոր օրինակ՝ շնչառ (կենդանի) գաղափարին տարածութիւնը բոլոր շնչաւորաց տեսակներն են. իսկ նոյն գաղափարին գումարութիւնը՝ շնչառ գաղափարին մէջ պարունակուած ուրիշ շատ մը էական գաղափարներ են, զոր օրինակ՝ գործարանաւորութեան, կենաց, շարժման, մննդականութեան, ծննդականութեան եւ ուրիշներ, որոնք շնչաւոր բառով կը հասկնանք։

Բ. ՄՏՔԻՆ ԿԱՐՈՂՈՒԹԻՒՆՆԵՐԸ

1. Զգայնութիւն.

21. Զգայնութիւնն ի՞նչ է,

Հոգւոյն զգածուելու, այսինքն՝ աղղում մը ընդունելու կարողութիւնն է։

22. Հոգին քանի տեսակ բաներէ կրնայ զգածուիլ։

Երեք տեսակ, այսինքն՝ Բնական (**ֆիզի+ական**), Բարոյական եւ Վերացեալ կամ խմացական բաներէ։ Ուստի եւ զգայնութիւնը երեք է. Բնական, Բարոյական եւ Խմացական զգայնութիւն։

23. Բնական զգայնութեան, այսինքն՝ նիւթական բաները զգալու մէջ զանազանելու ի՞նչ բաներ կան։

Բնական զգայնութեան մէջ, արտաքին առարկաներէն մարմնոյն գործարաններուն կամ զգայարանաց վրայ եղած աղղումը՝ Տպառարաննեան կ'ըսուի. այն տպաւորութեան պատճառաւ հոգւոյն մէջ յառաջ եկած փոփոխութիւնը, այսինքն՝ հոգւոյն աղղուիլը՝ Զգացողնեան կը կոչուի։

24. Բնական զգայնութիւնը ի՞նչ գործարաններով կ'արթնայ կամ կը շարժի,

Հինգ գործարաններով որոնք Զդայութիւնը կամ
Զդայարանը կը կոչուին եւ են Շօշափելիք, Ճաշա-
կելիք, Հոստոելիք, Տեսանելիք եւ Լսելիք, որոնք
Հոգւոյն հաճութեան կամ տհաճութեան, հեշտու-
թեան կամ վշտաց հինգ աղբիւր են :

25. Այս զդայարանքներն ինչու համար հոգւոյն
հաճութեան, կամ տհաճութեան աղբիւր են :

Բնական զդայնութիւնը զդայարանաց միջոցաւ
զարթուցանող առարկան կամ իրողութիւնը ինչ որ
ըլլայ, հոգին միշտ այն երկու ընդհանուր կերպով
կը զդածուի. այսինքն՝ հաճոյական կամ անհաճոյա-
կան կերպով, ուստի եւ կամ հեշտութիւն կ'ունե-
նայ եւ կամ վիշտ : Հոգւոյն հաճոյական կամ ան-
հաճոյ կերպով զդածուելուն Զժայուած կ'ըսուի :

Եթէ տպաւորութիւնը մարմնոյն դործարանը կը
լինաէ, զդացողութիւնը վշտալի է, եւ հոգին ցա-
ւով հանդերձ՝ նոյնը յառաջ բերող առարկային դէմ
տհաճութեան կամ ատելութեան զդացում մը կ'ու-
նենայ : Եթէ ասոր հակառակը պատահի, այսինքն՝
եթէ տպաւորութիւնը գործարանները հեշտացնէ,
զդացողութիւնը հաճոյական է, հոգին ալ, ուրա-
խութեամբ հանդերձ, իրեն հաճութիւն պատճառով
առարկային համար սիրոյ զդացում մը կ'իմանայ :

26. Աս երկու տեսակ զդացողութիւններէն ինչ
կը ծնանի :

Երկու սկզբունք . Համակրութիւն՝ որ ամեն տե-
սակ սիրոյ, եւ Հակակրութիւն՝ որ ամեն տեսակ
ատելութեան կամ դժկամակութեան սկզբունք է :

27. Յարոյական զդայնութիւնը շարժողը կամ
արթնցնողն ինչ է :

Մեղի նման մարդիկ են։ Բարոյական զգայնութեամբ կ'իմացուին արտիս բոլոր հեշտութիւններն ու վիշտերը։

28. Իմացական զգայնութիւնն ինչ բանով կը շարժի կամ կ'արթնայ։

Մեր մտքին այլ եւ այլ ծանօթութիւններով։ Առ զգայնութեամբ կ'իմանանք կամ կը զգանք մտքին բոլոր հեշտութիւններն ու վիշտերը։

Քաղցր կամ դառն բան մը ճաշակելէն յառաջ եւ կող զգացումները՝ բնական զգայնութեան իրողութիւններ են։ Սիրելի առարկայի մը հետ միանալուն կամ անկէ բաժնուելուն զգացումները՝ Բարոյական զգայնութեան իրողութիւններ են։ Ճշմարտութիւն մը գիտնալու կամ չգիտնալու, եւ կամ գիտուն կամ տղէտ ըլլալուն զգացումները՝ մտաւոր զգայնութեան իրողութիւններ են։

29. Գրադիտութեան մէջ զգայնութիւն ըսելով ինչ կ'իմացուի։

Կ'իմացուի սրտին այն բնական պատրաստութիւնը որով մէկը դիւրաւ կ'ընդունի ուրախութեան, արտամութեան, կարեկցութեան եւ որիշ կրից այլ եւ այլ տպաւորութիւնները։

2. Իմացողութիւն.

30. Իմացողութիւնն ինչ է։

Իմացողութիւնը բան մը ճանչնալու ընդհանուր կարողութիւնն է, եւ կը կոչուի նաև ճանաչողութիւն։

31. Իմացողութեան կարողութիւնը քանի կը բաժնուին

իմացողութեան կարողութիւնը դարձեալ կը բաժանուի երեք կարողութեանց որ են. Գիտակցութիւն, Արտաքին ըմբռնում եւ բան :

32. Գիտակցութիւնն ինչ է :

Գիտակցութիւնը որ Ներքին զգայութիւն ալ կ'ըսուի՝ այն կարողութիւնն է որով հոգին ինքղինք կը ճանչնայ, իբրեւ գոյ, իբրեւ այս ինչ իմացական վիճակի մէջ դանուող, կամ իբրեւ այս ինչ իմացական դործողութիւնը կատարող (4) : Զոր օրինակ գիտնալս թէ այս ինչ ցաւը կը զգամ, կամ այս ինչ վայրկենիս մէջ փիլիսոփայութեան վրայ կը կարդամ կամ կը խօսիմ գիտակցութեանս կամ ներքին զգայութեանս վկայութեամբն է . այնպէս որ եթէ ոք ինձի ըսելու ըլլայ թէ Այն ցաւը չես զգար կամ թէ կարդացածդ փիլիսոփայութիւն չէ այլ թուաբանութիւնն է, այն մարդուն համար կը սեմ թէ կամ զիս ծաղր կ'ընէ եւ կամ յիմար է, քանզի գիտակցութեանս կամ ներքին զգայութեանս հակառակ խօսեցաւ :

Առողջ գիտակցութեան տուած վկայութեան ըստողութիւնը բայցայտ եւ անհակառակելի է :

33. Ո՞ր դաղափարներն են որ Ներքին զգայութեան միջոցաւ ունինք :

Մէսոնէան եւ Պատճառէ գաղափարները, քանզի մինչդեռ միտքն ամեն մարմին մասունքներէ բաղկացեալ եւ բաժանելի գիտէ, եւ գիտակցութիւնը միայն ինքղինք է եւ անբաժին կը ճանչնայ, կը հետեւի թէ հոգին միութեան գաղափարը գիտակցութեան կամ ներքին զգայութեան միջոցաւ ունի : Նոյնպէս, մինչ զգայութիւնները մտքին երեւոյթի

միայն գաղափար կու տան, եւ գիտակցութիւնը ինքինք իր գործողութիւններուն պատճառ կը ճանչնայ, ասկէ կը հետեւի թէ հոգին պատճառի գաղափարն ալ ներքին զգայութենէն կ'առնու, այսինքն թէ ինչպէս որ ինք պատճառ է իր գործողութիւններուն, նոյնպէս ամեն երեւոյթ իր պատճառն ունի:

34. Արտաքին ըմբռնումն ի՞նչ է:

Արտաքին ըմբռնումն այն կարողութիւնն է որով հոգին իրմէ դուրս նիւթական առարկաները, կամ բնական (ֆէղէժական) աշխարհը կը ճանչնայ արտաքին (հինգ) զգայարանաց միջոցաւ: Շօշափմամբ կ'ունենանք տարածութեան, ձեւոյ, կարծրութեան եւ ուրիշ ասոնց նման յատկութեանց գաղափարներ, տեսութեամբ՝ դունոյ, նաև տարածութեան եւ ձեւոյ գաղափարներ. լսելեօք՝ ձայնի, հոտոտելեօք՝ հոտոյ, ձաշակելեօք՝ համի գաղափարները: Հինգ զգայութիւններէն երեքը, այսինքն՝ տեսանելիքը, հոտոտելիքն ու լսելիքը առարկաներուն ըրած տպառութիւնը հեռուէն կամ միջնորդաբար կ'ընդունին. միւս երկուքը, շօշափելիքն ու ձաշակելիքը, մերձաւորութեամբ կամ անմիջնորդաբար:

Հոգւոյն առողջ վիճակին մէջ արտաքին ըմբռնումն առած վիճայութիւնն ալ սասցի եւ անհակառակելի է, եթէ հոգին այն վիճայութիւնն առարկային յատուկ եղող զգայութեան միջոցաւ առած է:

35. Բանն ի՞նչ է:

Բան կը կոչուի ան կարողութիւնը որով հոգին վերացեալ գաղափարներ եւ սկզբանքներ կ'ըմբռնէ:

36. Վերացեալ գաղափարները որո՞նք են:

Վերացեալ կը կոչուին ան գաղափարները զորոնք
թէպէտ հոգին առարկաներէ եւ առարկաներու պատ-
ճառաւ կ'ունենայ , բայց բան առարկաներուն գա-
ղափարը չեն :

Չոր օրինակ սենեկիս մէջ վարդ մը ունիմ . ասոր ,
իրը անհատ վարդ , գաղափարը՝ վերացեալ չէ . բայց
այն վարդին գոյնին կամ տարածութեանը եւ ուրիշ
յատկութիւններուն գաղափարները , գարձեալ սա
գաղափարները թէ այն վարդը գոյացութիւն մը
ունի որուն վրայ կը կենան այն յատկութիւնները ,
եւ սլատճառ մը՝ որուն ինք արդիւնքը կամ երե-
ւոյթն է , բոլոր առ գաղափարները վերացեալ են ,
եւ Առաջին գաղափարներ կամ ծանօթութիւններ
կը կոչուին :

37. Առաջին գաղափարները քանի տեսակ են :
Երկու . Ներընդունական կամ Դիպուածոյ եւ
Հարկաւոր :

38. Ներընդունական կամ դիպուածոյ գաղ-
փարները որո՞նք են :

Ներընդունական կամ դիպուածոյ գաղափարները
իրերուն բնութեանը կամ էական յատկութիւննե-
րուն գաղափարներն են . ինչպէս՝ հոգւոյն կամ նոյն
եւ անոր գործողութիւններուն գաղափարները , մար-
մնոց տարածութեանը , դունոյն գաղափարները եւ
ուրիշ ասոնց նմանք , եւ Ներընդունական կ'ըսուին ,
քանզի կախում ունին առարկաներէ որո՞նք կան ,
թէպէտ կընային չըլլալ :

39. Հարկաւոր գաղափարները որո՞նք են :

Անո՞նք են որո՞նք իրերէ կամ առարկաներէ կա-
խում չունին , ինչպէս են աեւողութեան , միջոցի ,

անոտահմանի, պատճառի, արդիւնքի, գոյացութեան
և ուրիշ ասոնց նման գաղափարներ:

Ասոնք հարկաւոր գաղափարներ կը կոչուին,
քանի հոգին ասոնք առարկաներուն վրայ չի տես-
ներ, այլ առարկաներ միայն առիթ կ'ըլլան հոգւոյն
անմիջապէս աս գաղափարներն ունենալու: Օոր օ-
րինակ՝ երբ հոգին առաջին անգամ երեւոյթ մը կը
տեսնէ, խոկոյն ստուգութեամբ կը խորհի թէ այն
երեւոյթը հարկաւ պատճառ մը ունի. արդ աս գա-
ղափարը ոչ թէ երեւոյթին մեկ յատկութիւնն է որ
զգայութեանց միջոցաւ մտքին կ'աղդուի, այլ ե-
րեւոյթին անկախ հարկաւոր ծշմարտութիւն մըն
է. երեւոյթը կամ առարկան մտքին առիթ միայն
կ'ըլլայ որ այն գաղափարին կու գայ: Այսպէս պէտք
է խմանալ տեւողութեան, միջոցի, գոյացութեան
և ուրիշ հարկաւոր գաղափարաց համար:

40. Սկզբունք ի՞նչ է:

Սկզբունք կ'ըսուին այնպիսի ծշմարտութիւններ
որոնք աւելի յայտնի ծշմարտութեամբ մը ապա-
ցուցուելու կարօտ չ'են, ոչ ալ կրնան հերքուիլ.
զոր օրինակ՝ սա ծշմարտութիւնը թէ բոլորը իւր
մասէն մեծ է: Աս տեսակ յայտնի սկզբունք Ա-
ռաջին ծշմարտութիւն, կամ աքսիոմ (առած) կը
կոչուին, եւ հարկաւոր ծշմարտութիւններ են:

Ըսդհակառակն կան այնպիսի ծշմարտութիւններ
որոնք առաջին չ'են, այլ ուրիշ ծշմարտութիւններէ
կամ աքսիոմներէ հետեւած են. զոր օրինակ՝ Մոլո-
րակներուն արեւին բոլորափրը ձուածեւ շրջան ընե-
լուն ծշմարտութիւնը, կամ եղջերաւոր անասոնց
որոճացող ըլլալուն սկզբունքը, որոնք մակածու-

թեամբ ապացուցուած ճշմարտութիւններ են: Առ
տեսակ ճշմարտութեանց Երկրորդական կամ Ապա-
ցուցեալ ճշմարտութիւն կ'ըսուի:

41. Առաջին գաղափարներուն եւ ճշմարտութիւն-
ներուն զլխաւոր աղբիւրը ո՞րն է:

Բանը: Առ կարողութեամբ է որ ուսողութիւնը
(մաթէմաթիգան) մեծութեան (քանակութեան եւ
սարածութեան), Տրամաբանութիւնը՝ ճշմարտին,
բարոյականը՝ բարոյն, իրաւագիտութիւնն՝ ար-
դարին, զեղարուեսանները՝ զեղեցկին, բնաղանցու-
թիւնը (վերացեալ գաղափարաց գիտութիւնը)՝ է-
ակի, գոյացութեան, անոահմանին, բացարձակին,
եւայն, վերացեալ գաղափարներն իրենց առարկայ-
քրած են:

Առ կարողութեամբ դարձեալ ամեն գիտութիւն
առաջին ճշմարտութիւններ կամ աքսիոմներ զտած
է. զորօրինակ, քերականութիւնը՝ թէ Առանց բայի
խօսք չըլլար. Տրամաբանութիւնը՝ թէ Ամեն նա-
խաղասութիւն ճշմարիտ կամ սուտ է. Աւսողու-
թիւնը՝ թէ Ամբողջ մը իւր մասէն մեծ է. բարոյա-
կանը՝ թէ Ուրիշներուն ընելու չենք ինչ որ չենք
ուզեր որ ուրիշը մեղի ընէ. Բնաղանցութիւնը՝ թէ
Ամեն դործ կամ արդիւնք իր ոլատճառն ունի,
այլովքն հանդերձ:

42. Առ կարողութեան միջոցաւ հոգին ի՞նչ զըլ-
խաւոր զգացումներ կ'ունենայ:

Առ կարողութեան միջոցաւ հոգին կ'ունենայ
ճշմարտի եւ Ստոյ, Բարւոյ եւ Զարի, Գեղեցկի եւ
Յոււոյ, Սրբոյ եւ Անսրբոյ, Իրաւանց եւ Պարտա-
ւորութեան, Սրդեանց եւ Ապարդեանց եւ ուրիշ

անթիւ զգացումներ, որոնք կը կացուցանեն մարդուս դերազանցութիւնն ուրիշ երկրաւոր էակնելուն մէջ:

43. Հոգին իր վերոյիշեալ կարողութիւնները գործածելու մէջ ի՞նչ մտաւոր գործողութիւններ կը կատարէ:

Քանի մը պլիսաւոր գործողութիւններ որ են. Մտադրութիւն, Բաղդատութիւն, Գասողութիւն, Կմաստասիրութիւն, Վերացում, Հանրացում, Ցիշողութիւն, Գաղափարաց զուգորդութիւն եւ Երեւակայութիւն: Մտքին աս գործողութիւնները ոմանք բանին երկրորդական կարողութիւնները կը կոչեն:

44. Մտադրութիւնն ի՞նչ է:

Մտադրութիւնն այն կարողութիւնն է որով միտքը իբր թէ կը դիմէ առարկայի մը, ինքզինք բուրովին անոր վրայ կը սեւեռէ, որպէս զի առարկան աղէկ ճանչնայ: Զգայնութեամբ իբր թէ կը դեռնեն, կը լսեն+ մտօք. մտադրութեամբ իբր թէ կը նային+, ճորիկ է՛լսնեն+ մտօք: Ըսել է թէ ինչպէս որ աչքը բան մը ոչ միայն կը աեսնէ, այլ եւ անոր կը դառնայ եւ անոր վրայ աւելի կամ նուազ երկայն ատեն կը կենայ, նոյնպէս միտքը ոչ միայն կ'ըմբռնէ կամ կ'իմանայ, այլ եւ կընայ ըմբռնած կամ իմացած բանին վրայ դառնալ եւ անոր վրայ քիչ կամ շատ երկայն ատեն կենալ. մտքին աս կարողութիւնն է Մտադրութիւնը: Զգայնութիւնը կրաւորական է, մտադրութիւնը՝ ներգործական:

45. Մտադրութիւնը հասարակ լեզուի մէջ ի՞նչ կը կոչուի:

Մտադրութիւնը հասարակ լեզուի մէջ կը կոչուի Դիտողութիւն եւ Խորհրդածութիւն : Երբ մեր արտաքին զգայարանքները նիւթական կամ բնական (ֆիզիկական) առարկաներու վրայ կը սեւեռենք, այն մտադրութիւնը Դիտողութիւն է . Երբ մեր միտքը հոգեւոր կամ խմացական (աննիւթ) զաղափարի կամ իրողութեան մը վրայ կը սեւեռենք, այն մը մտադրութեանը Խորհրդածութիւն կ'ըստի :

46. Բաղդատութիւնն ի՞նչ է :

Բաղդատութիւնն ալ տեսակ մը մտադրութիւն է :

47. Մտադրութեան եւ բաղդատութեան մէջ տեղ եղած տարբերութիւնն ի՞նչ է :

Երբ մեր դիտածը մի միայն առարկայ կամ իրողութիւն է, մտքին գործողութիւնը Մտադրութիւն է . Երբ մեր դիտածը երկու առարկայի կամ իրողութեան իրարու հետ ունեցած որ եւ իցէ մէկ յարբերութիւնն է, զոր օրինակ անոնց իրարու համեմատութեամբ քանակութիւնը, շարժումը, մըտքին այն գործողութիւնը կը կոչուի բաղդատութիւն : Գալիլէոս մտադրութեամբ գտաւ մարմնոց անկմանը մէջ անոնց արագութեան օրէնքը . Նեւոն բաղդատութեամբ գտաւ ծանրութեան կամ ձղողութեան օրէնքը :

48. Դատողութիւնն ի՞նչ է :

Դատողութիւնն այն գործողութիւնն է որով միտքը երկու ծանօթ առարկաներու կամ իրողութեանց մէջ տեղ եղած յարմարութիւնը կամ անյարմարութիւնը կը տեսնէ եւ կը հաստատէ : Զոր օրինակ՝ ծաղիկ մը կը տեսնեմ եւ կը հարցունեմ թէ ի՞նչ ծաղիկ է . ինծի պատասխան կը տրուի թէ վարդ է .

ուրիշ անդամ մը անոր ծիշդ նման ծաղիկ մը տես
նելուս պէս՝ խելոյն կ'ըսեմ թէ Առ ծաղիկը վարդ
է. կամ անկէ տարբեր ծաղիկ մը կը տեսնեմ եւ
կ'ըսեմ թէ Առ ծաղիկը վարդ չ'է: Ասոնք դասու
զութիւն են. առաջինը Հաստատական, Երկրորդը՝
Փխտական կամ Բացասական: Դասողութիւն բար
ոչ միայն դատելու կարողութիւնը, այլ եւ նոյն խել
գործողութիւնը եւ անոր արդիւնքը կը նշանակէ:

49. Դասողութիւնը երբ խօսքով կը բացարուի
ի՞նչ կը կոչուի:

Նախադասութիւն կը կոչուի: Նախադասութիւնն
ալ կրնայ հաստատական ըլլալ, ինչպէս՝ Երկիրը
գնդաձեւ է. կրնայ ժխտական ալ ըլլալ, զոր օրինակ՝ Երկիրս անշարժ չ'է:

50. Իմաստասիրութիւնն ի՞նչ է:

Իմաստասիրութիւնը որ Տրամախոհութիւն ալ
կ'ըսուի՝ այն գործողութիւնը կամ կարողութիւնն
է որով միտքը նոր դասողութիւն մը կը հանէ ու
րիշ դասողութենէ: Չոր օրինակ՝ զիտեմ որ ապա
կին կը կոսքի, անոր համար երբ ապակի դաւաթ
մը կ'ունենամ, զիտեմ որ ապակի ըլլալուն համար
պէտք է որ կոտրի, եթէ զգուշութեամբ չպահեմ:
Բոյս մը կամ արմատ մը մէկ կամ քանի մը ան-
գամ կ'ուտեմ, եւ կը տեսնեմ որ ինծի այս ի՞նչ վր-
նասը կամ օդուտը կ'ընէ, առկէ կը հետեւցնեմ որ
այն բոյսը կամ արմատն այն ի՞նչ վեասակար կամ
օդտակար զօրութիւնն ունի. եւ եթէ ուրիշ մը իմ
նոյնը կերած պարագաներուս մէջ ուտէ, կ'ըսեմ թէ
նոյն վեասը կամ օդուտի զգայ: Մտքիս առ
գործողութիւններն իմաստասիրութիւն են:

Ան իրողութիւնները որոնք ճշմարիտ են, ինչպէս վերի օրինակին մէջ ապակւոյն բեկանուտ ըլլալը, աղացոյց կը կոչուին. Եւ այսպէս ապացոյցներէ ուրիշ ճշմարտութիւն մը, զոր օրինակ՝ դաւաթին բեկաննելի ըլլալը, հետեւցունելուս՝ աղացոցնել, աղացոյց կամ փաստ տալ կ'ըսուի: Իմաստասիրութեամբ հանուած դատողութիւնն ալ՝ Իմաստասիրութիւն կրնայ կոչուիլ:

51. Իմաստասիրելը քանի կերպով կրնայ ըլլալ: Երկու կերպով. 1. Ընդհանուրէ՝ Մասնաւորի, կամ որ նոյն է՝ Սկզբունքին հետեւութեան իջնելով. Եւ 2. Մասնաւորէ՝ Ընդհանորի, կամ Հետեւութենէ սկզբունքի ելլելով:

Զոր օրինակ՝ սա նախադասութեան մէջ. Մոլովիան առելի է. մոլութիւնն ընդհանուր գաղափար մըն է եւ իր մէջ շատ մը մասնաւոր գաղափարներ կը պարունակէ, այսինքն՝ բարկութիւն, հպարտութիւն, ստախօսութիւն, եւայլն. ուստի այն ընդհանուր գաղափարէն, մոլութենէն՝ կրնանք սա մասնաւորներուն իջնելով իմաստասիրել այսպէս. Մոլութիւնն ատելի է. ապա Բարկութիւնը, հպարտութիւնը, եւայլք ալ որ մոլութիւն են՝ ատելի են: Աս իմաստասիրութիւնն ահա ընդհանուրէ առ մասնաւորէ:

Ընդհակառակին՝ սա նախադասութեան մէջ. Բարկութիւնը, Հպարտութիւնը, Ստախօսութիւնը եւ այլն, ատելի են. Բարկութիւն, Հպարտութիւն, Ստախօսութիւն մասնաւոր գաղափարներ են, իրենց ընդհանուր գաղափարին, այսինքն մոլութեան մէջ կը պարունակուին. ուստի կրնանք իմաստասիրել այսպէս. Բարկութիւնը, Հպարտութիւնը, Ստախօ-

սութիւնը տաելի են. նոյն բաները մոլութիւն են, ապա Մոլութիւնն տաելի է: Աս իմաստասիրութիւնն ալ Մասնաւորէ առ Ընդհանուր է:

52. Վերացումն ի՞նչ է :

Վերացումն այն գործողութիւնն է որով միտքը յատկութիւններն՝ իրերէն եւ իրարմէ անջատելով զատ կ'ըմբռնէ, թէպէտ յատկութիւնները բնութեան մէջ զատ չեն կրնար կենալ: Այսպէս այլ եւ այլ հոտաւէտ առարկաներ տեսնելով հոտոյ գաղափարն առնելէն ետքը, հոտոյ վերացեալ գաղափարը կ'ունենանք, այսինքն՝ հոտը զատ կրնանք ըմբռնէ, թէպէտ առանց մասնաւոր առարկայի մը բնութեան մէջ լոկ հոտ չի կրնար ըլլալ: Աս գործողութեան արդիւնքն ալ նոյն բառով վերացում կը կոչուի:

53. Վերացումն ի՞նչ առաւելութիւն ունի :

Վերացումը որ վերլուծելու համար էական է՝ մարդկային խմացականութեան գլխաւոր կարողութիւնն է, այնպէս որ առանց անոր մարդկային խմացականութիւնը չէր կրնար ըլլալ այնպէս՝ ինչպէս որ է: Վերջապէս՝ վերացումը գաղափարաց եւ անոնց նշանը եղող բառից պատճառն է:

54. Հանրացումն ի՞նչ է :

Հանրացումն այն կարողութիւնն է որով միտքն իր վերացեալ գաղափարները մի եւ նոյն դասի կամ ամեն նոյնակեռ անհատի կու առյ: Զոր օրինակ՝ միտքն աս կարողութեամբ ամեն տեսած վարդը ոչ իբրեւ մասնաւոր կամ անհատ վարդ մը կը նկատէ, այլ իբրեւ այս ինչ (այսինքն վարդի) ընդհանուր յատկութիւններն ունեցող դասի մը ծաղիկ, այնպէս որ Վարդ ըսելով դաս մը բան կ'իմացուի, ոչ

թէ անհատ մը: Առ տեսակ գաղափարներ Հանրական կամ Ընդհանուր գաղափար կը կոչուին, եւ զանոնք նշանակող բառերն ալ Հանրական կամ Հասարակ բառ կ'ըսուին: Ամեն գիտութիւն Ընդհանուր գաղափարներու վրայ հիմնուած է:

55. Յիշողութիւնն ի՞նչ է:

Յիշողութիւնն այն գործողութիւնը կամ կարողութիւնն է որով միտքը ստացած գաղափարները կը պահէ, կամ նորէն կը կոչէ:

56. Գաղափարաց զուգորդութիւնն ի՞նչ է:

Գաղափարաց զուգորդութիւնն այն գործողութիւնն է որով միտքը, յիշողութեան միջոցաւ ըրածին պէս, կը պահէ կամ նորէն կը կոչէ իր արդէն ունեցած գաղափարները:

57. Յիշողութեան եւ գաղափարաց զուգորդութեան մէջ ի՞նչ տարբերութիւն կայ:

Միտքը յիշողութեամբ կը պահէ կամ կը յիշէ իր գաղափարներն ուրիշ բանէ մը անկախ. իսկ գաղափարաց զուգորդութեամբ կը պահէ կամ կը յիշէ իւր գաղափարները՝ զանոնք ուրիշ գաղափարներունետ կառելով կամ կցելով: Գաղափարաց զուգորդութեան մէջ գաղափարաց կասին է իրերուն իրարունետ ունեցած այլ եւ այլ յարաբերութիւնը, զորօրինակ՝ իրարուն նմանութիւնը եւ հակառակութիւնը, ժամանակով կամ տեղով իրարուն կից ըլլալը, իրարուն պատճառ եւ արդիւնք, իրարուն վախճան եւ միջոց, իրարուն նկատմամբ դոյցութիւն եւ յառկութիւն, սկզբունք եւ հետեւանք ըլլալը, եւ ուրիշ ասոնց նմաններ:

Այսպէս երբ բան մը կ'ըմբոնեմ, յիշեալ յարա-

բերութեանց մէկուն մէջ կ'ըմբռնեմ . զոր օրինակ , եթէ երբէք բարկացած եմ , բարկութիւնս հարկաւ պատճառի մը տուած եմ , եւ կամ թերեւս անոր արդիւնք մ'ալ ընծայած եմ . ուստի քանի որ այն բարկութիւնս միտքս է , կամ միտքս կը բերեմ , այն պատճառ եւ արդիւնք ենթադրած բաներս ալ միտքս են կամ միտքս կը բերեմ :

58. Մեր դատողութեանց ուղիղ կամ սխալ ըլլալն ինչ բանէ կախում ունի :

Մեր դատողութեանց ուղիղ կամ սխալ ըլլալը շատ անգամ գաղափարաց զուգորդութենէն կախում ունի : Երբ մեր գաղափարները գէշ կամ ծուռ կերպով կը զուգորդենք , այսինքն՝ երբ զանոնք սխալ յարաբերութեան մէջ կը նկատենք , զոր օրինակ՝ պատճառ կը կարծենք ան որ պատճառ չէ , կամ արդիւնք՝ ան որ արդիւնք չէ , եւայլն , մեր դատողութիւնը սխալ կ'ըլլայ : Ասկէ կը ծագին մոլորութիւնք , անկատար ծանօթութիւնք , իմաստակութիւնք , նախապաշարմունք , եւ այլ սոցին նրմանք : Ապա պէտք է ջանալ որ մեր գաղափարներն իրենց օրինաւոր եւ ճիշդ յարաբերութիւններուն համեմատ իրարու զուգորդենք :

59. Երեւակայութիւնն ինչ է :

Երեւակայութիւն կ'ըսուի այն գործողութիւնը որով հոգին նիւթական իրաց պատկերներ իրաւութեան առջեւ կը բերէ , պատկերին առարկան թէ ընութեան մէջ գոյ ըլլայ եւ թէ չըլլայ : Երեւակայութեամբ է որ վարդի մը , կամ թեւաւոր ձիու մը պատկերը կրնամ մտօք տեսնել , թէպէտ աչքիս առջեւ ոչ վարդ կայ ոչ ալ թեւաւոր ձի (9) :

60. Գրագիտութեան մէջ երեւակայութիւն ի՞նչ
կը նշանակէ :

Գրագիտութեան մէջ երեւակայութիւն ըսելով
կ'իմացուի ան գործողութիւնը որով միտքն իր ար-
դէն ունեցած գաղափարները կամ զգացումները յի-
շողութեան մէջ բերելով անոնցմէ այնպիսի բան
մը կը ստեղծէ որ իրական գոյութիւն մը չունի եւ
չի կրնար ունենալ : Առ է ճարտարներու եւ բա-
նաստեղծներու երեւակայութիւնը, որոնք գեղեց-
կին գաղափարն իրր իրական կ'երեւցունեն :

61. Երեւակայութեան եւ յղացման մէջուղ ի՞նչ
տարբերութիւն կայ :

Երբ ստեղծումը կամ կեղծիքը, թէպէտ շինծու,
բայց բնական կապակցութեան մէջ է՝ յղացում
կ'ըսուի (9) : Երբ ստեղծումը եղջերուաքաղ մըն է,
երեւակայութիւն կ'ըսուի :

62. Երեւակայութեան գործը միշտ ստեղծում
կամ կեղծիք է :

Երեւակայութեան գործն է նաեւ դէպք մը կամ
իրողութիւն մը իւր ամեն պարագաներովը մէջ բե-
րել : Առ դէպքին մէջ իրողութիւնը ստուարացնելէ,
նուազացնելէ կամ որ եւ իցէ կերպով այլայլելէ ըգ-
գուշանալ պէտք է :

5. Գործունեութիւն.

63. Գործունէութիւնն ի՞նչ է :

Հոգւոյն գործողութիւն մը ընելու կարողու-
թիւնն է :

64. Հոգին քանի կերպով գործունեայ կամ գոր-
ծող կ'երեւայ :

Երեք կերպով. Բնական ազդմամբ, Ունակութեամբ եւ կամաւ. ուստի եւ հոգին ունի գործելու երեք սկզբունք Բնական ազդում, Ունակութիւն եւ կամք։ 65. Բնական ազդումն ի՞նչ է։

Բնական ազդումն այն կարողութիւնն է որուն դօրութեամբը կատարուած գործողութեան մէջ հոգւոյն կողմանէ խորհրդածութիւն, նպատակի եւ միջոցի ճանաչում չերեւար։ Բնական ազդմամբ է որ նորածին տղան թեւը կամ ոտքը կը շարժէ, մօռը կաթը կը ծծէ։ Անասունները մանաւանդ ունին գործելու առ սկզբունքը, եւ անով է որ շատ զարմանալի գործեր կը կատարեն, ինչպէս են թռչնոց եւ միջամներէն եւ ուրիշ անասուններէն ուժանց իրենց համար յառուկ բոյներ շինելը, եւ իրենց պահպանութեանը համար կերակուր պատրաստելը։ Ինչպէս մեղուին եւ մրջեան։

66. Ունակութիւնն ի՞նչ է։

Ունակութիւնը մարդուս առանց խորհրդածութեան գործելու այն կերպն է որ առաջուց մի եւ նոյն մասածութիւնը կամ գործողութիւնը ստէպ կը րկնած ըլլալէն կը պատճառի։

67. Բնական ազդման եւ Ունակութեան տարբերութիւնն ի՞նչ է։

Առաջինը ըոլորովին ինքնագէպ է եւ մարդս բարյալէս պատասխանառու չի թողուր. ուր երկրորդին գէթ պատճառը կամ զայն յառաջ բերող գործողութիւնը կամաւոր է։

68. Կամքն ի՞նչ է։

Այն կարողութիւնն է որով հոգին բան մը կ'ընէ՝ գիտնալով որ կրնայ չընել, եւ կրնայ դադրեւ-

ցընել կամ շարունակել : Աւստի կամքին էական յատկութիւնն է աղատութիւնը որուն մեր զիտակցութիւնը կը վկայէ :

69. Կամաւոր գործողութեանց մէջ զանազանեւլու ինչ բաներ կան :

Հոգւոյն կողմանէ Սոնձնիշխանութիւն , այսինքն՝ հարկի տակ չըլլալ , միջոյները կամ շարժառիթները քննել , որոշել եւ գործադրել : Կամաւոր գործողութեանց մէջ (ընելու կամ չընելու) աղատութեան առ սկզբունքներն ըլլալուն համար է որ մարդս անոնց համար սպատասխանառու է :

Գ. ՄՏԲԻՆ ԿԱՐՈՂՈՒԹԻՒՆԵՐՈՒՆ ԳՈՐԾԱԾՈՒԹԻՒՆԸ

70. Միտքն իր կարողութիւններն ինչ բանի կը գործածէ :

Բան մը ճանչնալու եւ ճոնչյնելու , կամ ճըշմարտութիւնն մը փնտոելու եւ կամ ապացուցանելու :

71. Առ գործածութիւնն ինչպէս ըլլալու է :

Առ գործածութիւնը պիտի ըլլայ հարկաւ փնտոել կամ ապացուցանել ուղուած առարկային կամ իրողութեան բնութեանը համաձայն կերպով կամ ճամբով մը որուն Մեթոդ կ'ըստի :

72. Միտքն առ ճամբան կամ Մեթոսն ինչ գործողութիւններով կը կատարէ :

Այլ եւ այլ բաղադրեալ գործողութիւններով , այսինքն՝ այնպիսի գործողութիւններով որոնց մէջ մոքին այլ եւ այլ կարողութիւններն ու աղարդ գործողութիւնները , զոր օրինակ՝ մտադրութիւնը , յի-

շողութիւնը, դատողութիւն եւայլն, կը զուգընթանն կամ մէկտեղ կը դործեն:

73. Ճշմարտութիւնը վնասուելու եւ կամ ապացուցանելու ճամբուն մէջ մտքին դործածած բաղադրեալ կամ խառն դործողութիւնները որոնք են:

Սահմանել, Դիտել, Բամնել, Գասաւորել, Լուծել, Բաղադրել, Ապացուցանել, Ենթադրել:

74. Սահմանելն ի՞նչ է:

Երբ դաղափար մը պարզ է, այսինքն այլ եւ այլ յատկութիւններէ բաղադրեալ չըլլալով մէկէն կը ճանչցուի, ինչպէս են քառակուսոյ, եռանկեան դաղափարները, եւ կամ եթէ դաղափար կամ առարկայ մը, թէեւ բաղադրեալ, քննուած, փորձուած եւ յստակ ճանչցուած է, ինչպէս որոտման կամ ելեքտրական երեւոյթներու դաղափարը, զայն իր էական յատկութիւններովը կ'որոշենք կամ նըկարագրենք, որպէս զի ուրիշ դաղափարներու հետ չշփոթի. աս դործողութեան սահմանել կ'ըսուի: Ուստի սահմանը բանի մը մեկնութիւնն է, եւ սահմանեալ իրին հետ մի եւնոյն է՝ թէսլէտ անկէ աւելի որոշ եւ բացայաց:

75. Քանի տեսակը սահման կայ:

Երկու՝ Բառից եւ Երաց:

76. Բառ սահմանելուն նպատակն ի՞նչ է:

Բառ մը սահմանելուն նպատակն է ճանչցնել թէսլոյս ինչ բառով զոր կը դործածենք՝ ինչ ըսել կ'ուղենք: Մեր դործածած բառերուն միտքն այսպէս սահմանել շատ անդամ կարեւոր է, մոլորութեան, վեծի եւ սխալ հասկցողութեան առջեւն առնելու համար:

77. Եր մը սահմանելուն նպատակն ինչ է ,
Եր մը սահմանելուն նպատակն է զայն ուրիշ որ
ու իցէ առարկայէ զատել կամ որոշել :

78. Ճիշդ կտմ վիլխտիայական սահման մը ինչ
քաներէ բաղկացեալ ըլլալու է :

Այսպիսի սահման մը բաղկացած ըլլալու է ընդ-
հանուր գաղափարէ մը որ Մեծ եղր կը կոչուի , եւ
մասնաւոր գաղափարէ մը որ Փոքր եղր կը կոչուի :
Մեծ եղրը սահմանեալ իրին սեռը կը ցուցունէ ,
Փոքր եղրը կը ցուցունէ անոր էական յատկութիւ-
նը որ Տարբերութիւն ալ կ'ըստի : Զոր օրինակ՝
Մարդն է կէնդանի բանահան . կենդանին որ մեծ եղրն
է՝ կը ցուցունէ ընդհանուր գաղափար մը , այսինքն՝
սեռը , բոլոր կենդանեաց դասը՝ որուն մարդ կը
վերաբերի . Բանականը որ փոքր եղրն է՝ կը ցու-
ցունէ մասնաւոր գաղափարը , այսինքն՝ տարբե-
րութիւնը , ըստ որում բանականութիւնն է որով
մարդ տեսակը կենդանոյ ուրիշ բոլոր տեսակնե-
րէն կը տարբերի :

79. Աղէկ սահմանի մը համար ինչ բան կը պա-
հանջուի :

Կը պահանջուի .

1. Որ յատակ ըլլայ՝ ապա թէ ոչ անսլիտան կ'ըլլայ :
2. Ամէսք ըլլայ , այսինքն՝ ամենէն կարծ կերպով .
աւելորդ բառեր սահմանը մութ կ'ընեն :

3. Փոխադարձ ըլլայ , այսինքն՝ սահմանը սահ-
մանելոյն հաւասար ըլլայ եւ անոր միայն պատշա-
ճի , այնպէս որ վրկուքը , սահմանն ու սահմանեա-
լը , իրարու անդամնել կարելի ըլլայ . ինչպէս է վե-
րի սահմանը Մարդն է՝ բանական կենդանի , ուր

կրնանք ըսել . Բանական կենդանին է մարդ :

4. Խնչպէս ըսուեցաւ՝ բաղկացած ըլլայ մէջ սեռէ եւ աշխահարաք տարբերութենէ . ուստի ըստ օրինի չեր ըլլար մարդը սահմանել . Բանական էսկ . քանզի էակի գաղափարը մարդու մօտաղոյն սեռը չէ . էակով ամեն դոյ եղող բան կ'իմայուի , ուր կենդանին կը ցուցունէ մինակ շունչ կամ կենդանութիւն ունեցող էակները որոնց մարդ ՚ի մօտոյ կը վերաբերի : Նոյնպէս ըստ օրինի չեր ըլլար ըսել . Մարդն է կենդանի երկոտանի . երկոտանին մարդուն տեսակարար , այսինքն՝ մարդ տեսակը միայն կացուցանող , յատկութիւն մը չէ :

80. Դիտողութիւնն ի՞նչ է :

Դիտողութիւն՝ մտաղրութիւնը բնական երեւոյթներու վրայ աւելի երկար կամ կրկին եւ կրկին ուղղելուն կ'ըսուի : Դիտողութիւնը ոլեաք է որ դիտուած իրին յատուի գործարանով կամ զգայարանով կատարուի . այսինքն՝ տեսանելի յատկութիւններ աչքով դիտուին , զննելի յատկութիւններ՝ շօջակալեօք , եւայլն (43) :

81. Դիտողութիւնն ի՞նչ գործողութիւններով յառաջ կ'եղիթայ :

Բաժանմամբ եւ դասաւորութեամբ :

82. Բաժանումն ի՞նչ է :

Բաժանումն է զատել ամբողջ մը իր բաղադրէն մասներուն , եւ կամ սեռ մը իր աշխահներուն կամ անհարական մասներուն : Առաջին կերպն է անջատել կամ քայլացնել գիղիղապէս , եւ բանի մը գումարութիւնը (17) կը բաժնէ . Երկրորդը բանի մը տարածութիւնը (17) կը բաժնէ , եւ ըուն (բնաղննցօրէն) բաժնել է :

83. Աղեկ բաժանումն ինչպէս ըլլալու է :

Աղեկ բաժանումը պիտի ըլլայ .

1. Ամբողջ . այսինքն՝ բաժանելոյն բոլոր տեսակները կամ զանազանութիւնները պիտի պարունակէ : Չոր օրինակ՝ ամբողջ չըլլար բաժանումը , եթէ մարդկային աղգը բաժնենք սպիտակ եւ սեւ , քանզի պինձագոյն , թուխ եւ ուրիշ դունով մարդկային ցեղեր ալ կան :

2. Բաժանման մասերն իրարու հակառակեալ պիտի ըլլան . այսինքն՝ զանոնք իրարու վրայ ստորոգել կարելի պիտի չըլլայ : Չոր օրինակ , եթէ կենդանեաց դասը բաժնենք՝ երկոտանի , չորքոտանի , մըսակեր , խոտակեր , եւայլն , շատ յոտի կ'ըլլայ բաժանումը , քանզի կրնանք ըսել . Մսակերը կամ խոտակերը չորքոտանի է :

5. Անմիջական պիտի ըլլայ . այսինքն՝ բաժանումը պիտի պարունակէ առաջնախնական մասերը , յետոյ երկրորդական մասերը կամ ստորաբաժանումները :

84. Դասաւորութիւնն ինչ է :

Դասաւորութիւնը բուն բաժանումն է (82) , այսինքն սեռ մը իր տեսակներուն բաժնել , որով անհատներ իրենց նմանութեանցն ու տարբերութեանց համեմատ 'ի դաս , 'ի սեռ եւ 'ի տեսակ , եւայլն բաժանեալ կ'ըլլան :

85. Դասաւորութիւնը քանի տեսակ է :

Երկու . Արուեստական եւ Բնական :

86. Արուեստական դասաւորութիւնն ինչ է :

Արուեստական կ'ըլլայ դասաւորութիւնը , եթէ դաս մը բաներ արտաքին նմանութեանց նայելով բաժնենք : Այսպիսի դասաւորութիւն մը Դրութիւն կը

կոչուի, ինչպէս է Ալինէյի Բուսաբանական դրութիւնը: Բնական կ'ըլլայ դասաւորութիւնը, եթէ իրաց բնական յատկութիւններուն, կամ բնական կազմութեան կողմանէ անոնց աստիճանաւ իրարմէ աւելի կամ նուազ կատարելութեանը նայելով դասաւորենք: Այսպիսի դասաւորութիւն մը Մեթոտ կ'ըսուի, ինչպէս են Ժիւսսիւէօյի՝ Բուսաբանական, եւ Գիւլիէյի Աենդանաբանական Մեթոտները:

87. Փորձ ընելն ի՞նչ է :

Փորձ ընելը դիտողութեան մէկ մասնաւոր եղանակն է, որով, փոխանակ սպասելու որ երեւոյթ մը բնականորէն յառաջ դայ, նոյնը մենք արուեստիւ յառաջ կը բերենք, որպէս զի դիտողութիւնընելու ստեղծ պատեհութիւն ունենանք: Այսպէս բընական գիտութեանց, զոր օրինակ՝ Ելեքտրականութեան, մագնիսականութեան, մեքենականութեան մէջ այլ եւ այլ փորձեր կ'ըլլան արուեստական կերպով, նոյն զօրութեանց բնական օրէնքներն ըստովելու կամ ապացուցանելու համար:

88. Լուծելն ի՞նչ է :

Լուծել կամ վերլուծելն է առարկայի կամ դաշտավարի մը յատկութիւնները վերացնելով, այսինքն՝ մտօք առարկայէն եւ իրարմէ զատելով, զանոնք մի առ մի ճանչնալ կամ ճանչցնել, երբ առարկան կամ դաշտավարը պարզ չէ, այսինքն՝ այլ եւ այլ յատկութիւններէ բաղադրեալ է որոնք չեն կրնար մէկէն ճանչցուիլ:

Բնական մարմինները կը լուծուին, երբ անոնց բաղադրիչ մասերը կամ տարրներն իրարմէ կը դատենք, ինչպէս քիմիական դիտութեան մէջ:

Առարկայի մը կազմիչ մասերը մեքենապէս քահելն ալ լուծել է . զոր օրինակ՝ ժամացոյց մը կամ մեքենայ մը :

89. Բաղադրելն ի՞նչ է :

Բաղադրելն է՝ վերոյիշեալ կերպերով լուծեալ գաղափարի կամ առարկայի մը վրայ ամբողջական տեղեկութիւն մը ունենալու համար՝ անիկա նորէն նկատել իրեւ այս ի՞նչ յատկութիւններէ կամ մասերէ բաղկացեալ ամբողջ մը . այսինքն՝ բոլոր մասերուն իրարու հետ ունեցած յարաբերութեանը մէջ :

90. Ի՞նչ տեսակ բաներու գաղափարներն են որ մէկէն չեն ճանչցուիր, ուստի եւ վերլուծուելու եւ բաղադրուելու կարօտ են :

Բնական (ֆիզիկական) առարկաներու, բարոյական եւ իմացական իրայ եւ իրողութեանց գաղափարները . զոր օրինակ՝ վարդին, խնձորին, որոտման, կտուավարութեան, աղատութեան, իրաւանց եւ պարտաւորութեանց եւ ուրիշ անթիւ գաղափարներ : Գաղափարի մը վերլուծութիւնը որչափ կատարեալ է, այնչափ կատարեալ կ'ըլլայ առարկային կամ իրողութեան վրայ եղած ծանօթութիւնը :

91. Գրադիտական մտօք լուծելն ի՞նչ է :

Գրադիտական մտօք լուծելը՝ գրուած մը իր մասերուն բաժնելն է : Ասիկա կ'ըլլայ նախ գրուածն իր զարդերէն մերկացնելով տեսնելու համար թէ արդեօք գրուածին ընդհանուր իմաստը կամ նիւթը բաղկացնող մասնաւոր գաղափարներն ինքնին ճշշմարիտ են, եւ անոնց իրարու նկատմամբ արուած կապակցութիւնները բնական եւ ճիշդ են : Աս զոր

ծողութիւնը կրկին օգտակարութիւն ունի, նախ ուղիղ խմաստասիրել (արամախոհել), ոճին արտաքին փայլիւնէն չշանալ ուստի եւ չխարուիլ կը սորվեցնէ. երկրորդ՝ կը ցուցնէ թէ աղէկ խորհող մատենագիրներ ինչ արուեստիւ իրենց ճշմարիտ գաղափարները գիտեն զարդարել, այնպէս որ խօսքը մտքին ուղղելու առեն՝ միանգամայն աշուԾներուն եւ սրտին կը խօսին. այսինքն՝ կրթելու հետ մէկտեղ նաև կը զուարձացնեն եւ կը շարժեն :

92. Միտքն ամեն ճշմարտութիւն վերոյիշեալ մեթոսով, այսինքն՝ դիտողութեամբ, բաժանմամբ կամ լուծմամբ եւ փորձով կը փնտէ եւ կ'ապացուցանէ :

Ո՛չ. միտքը շատ անգամ կը ստիպուի ապացուցական ճամբան ընտրել, կամ ապացուցութեամբ յառաջ երթալ :

93. Ապացուցութիւնն ինչ է :

Ապացուցութիւն կ'ըսուի այն խմաստասիրական գործողութիւնը (50) որով միտքը նախադասութիւն մը կ'ապացուցանէ՝ անոր ճշմարիտ սկզբունքներու զօրաւոր մէկ հետեւութիւնն ըլլալը ցուցունելով :

94. Ապացուցանելը քանի կերպով կ'ըլլայ :

Երկու . ընծայութենէ եւ Մակածութենէ :

95. Ընծայութիւնն ինչ է :

Ընծայութիւն կ'ըսուի մտքին խմաստասիրելու անգործողութիւնը ուր ապացուցութիւնն ընդհանուր նախադասութենէ մըն է :

96. Ընդհանուր նախադասութիւնները քանի տեսակ են :

Երկու . Առաջին ճշմարտութիւն , (40) եւ Աքսիոմ կամ առած կոչուածները , որոնք ինքնին յատուկ եւ բացայաց ըլլալով ապացուցուելու կարօտ չեն : Այսպէս են հետեւեալ սկզբունքները . Բոլորն իր մասերէն ուժ է . Մի եւնոյն բանը չէ իրնար մի եւնոյն ժամանակի մէջ ըլլալ և ըլլալ . Ամեն արդիւնի պատճառու մը առնի . Բարին զարէն պարբեր է . Եւ ուրիշ ասոնց նմաններ (4) : Աս տեսակ նախադասութիւններէ հանուած հետեւութիւններն ՚է յառաջադառնէ ապացուցուած կ'ըստին : Երկրորդ . ան ճշմարտութիւնները որոնք ինքնին յայտնի չեն , այլ ուրիշ յայտնի ճշմարտութիւններէ հանուած կամ ապացուցուած են : Աս տեսակ , այսինքն՝ ապացուցեալ ճշմարտութիւններէ հանուած հետեւութիւններն ալ ՚է յեղնագուռնէ ապացուցուած կ'ըստին :

Չոր օրինակ՝ ինքնին յայտնի սկզբունք մըն է թէ ամեն դործ կամ արդիւնք պատճառ մը ունի . արդ որովհետեւ ընութեան մէջ այնպիսի զօրութիւններ կան որոնց պատճառը չենք տեսներ , կը հարկադրինք ընդունելու թէ անոնց մէկ ընդհանուր կամ առաջին պատճառը կայ : Աս ապացուցութիւնն ՚ի յառաջադառնէ է , քանզի եղբակացութիւնն ինքնին յայտնի եւ առաջին ճշմարտութենէ մը հետեւեցաւ : — Փորձով ճանչցուած ճշմարտութիւն մըն է որ ամեն եղջերաւոր անասուն կ'որոճայ . եթէ գտնելու ըլլանք եղջերաւոր անասույ մը ուկրոտին , կը ռնանք ստուգութեամբ ըսել թէ այն անասունը կ'որոճար : Ահա ապացութիւն մը ՚ի յետնադառնէ :

97. Մակածութիւնն ինչ է .

Մակածութիւնը որ Խելամտութիւն ալ կ'ըստի

մտքին ան գործողութիւն է որով ոչ թէ ընծայութեան պէս սկզբունքէ կամ ապացուցեալ ճշմարտութենէ մը , այլ ծանօթ դէպքերէ անծանօթ դէպք մը կամ իրողութիւն մը կը հետեւցնենք :

98. Մակածութիւնը քանի տեսակ է :

Երկու . Բուն մակածութիւն եւ Յարացոյց :

99. Բուն մակածութիւնն ինչ է .

Բուն մակածութիւն է , երբ ծանօթ դէպքերէն ելած հետեւութիւնը՝ իրողութեանց օրէնքը կամ երեւոյթներու մշտատեւութիւնն է : Զոր օրինակ՝ երբ ուրիշ մարդոց վրայ մեր յառաջ բերած մտաւոր գործողութիւններուն նման գործողութիւններ տեսնելով կը հետեւցնենք թէ անոնք ալ մեղի պէս զգայնութիւն , իմացողութիւն եւ կամք ունին : Ահա օրէնք : - Արեւին այսօր ելլելլ տեսնելով կը հետեւցնենք թէ երեկ ալ ելած էր , եւ այսուհետեւ ալ ամեն օր սլիտի ելլէ : Ահա մշտատեւութիւն :

100. Յարացոյցն ինչ է :

Յարացոյց կ'ըսուի ան մակածութիւնն ուր ծանօթ դէպքերէն հանուած հետեւութիւնը մասնաւոր դէպք է : Եթէ ծանօթ դէպքերն ու անծանօթ դէպքը մի եւ նոյն սեռի են , հետեւութիւնը ֆորձառանենէ կ'ըսուի . եթէ սարբեր սեռի են , հետեւութիւնը հանգիպունենէ կ'ըսուի : Զոր օրինակ՝ տեսնելով թէ իմ ճանչցած աշխարհակալներս իրենց փառասիրութիւնը յագեցնելու համար ուրիշին կենացը չեն խնայեր , կը հետեւցնեմ թէ այս ինչ աշխարհակալն ալ նոյն բնաւորութիւնն ունի : Ահա փորձառութենէ հետեւութիւն : - Տեսնելով թէ այս ինչ տեսակ անասուններ այս ինչ տեսակ խոտն ու

տելով կը մեռնին, կը հետեւցնեմ որ, եթէ մարդու ալ նոյն խոտէն ուտէ, սլիտի մեռնի : Ահա հանգիւթենէ հետեւութիւն :

101. Յարացոյցը գրադիտական գրուածոց մէջ բնչպէս կը գործածուի :

Յարացոյցը գրադիտական գրուածոց մէջ կը գործածուի՝ առաջին նախադասութենէն առաջ էնէ շաղկապը դնելով, եւ ապա շաղկապը դանց ընելով զոր օրինակ .

Եթէ հեթանոսք ներել զիտէին, որչափ եւս առաւել Գրիստոնեայք սլէտք է որ վրէժինդրութեան ողիէն աղատ ըլլան :

102. Այն տեսակ գրուածոց մէջ յարացոյցին վաստերն ուստի կ'առնուին :

Նմանութենէ, հակադրութենէ եւ զերազանցութենէ . ուստի ըստ ճարտասանից երեք տեսակ յարացոյց կայ . 'ի հաւասարէ, 'ի հակառակէ եւ 'ի դորադունէ :

Ի համար մարդու մասունք . Առոտած ներեց Դաւթի՝ ապաշխարելուն համար, ապա ուրիշ ապաշխարողներու ալ նոյնպէս սլիտի ներէ :

Ի համար մարդու մասունք . Դասարկութիւնը բոլոր մոլութեանց մայրն է . ուրիմն աշխատութիւնն ընդ հակառակն մոլութեանց դէմ պատուար եւ դարման է :

Ի պատճեանէ . Հեթանոսք զիտէին անիրաւութեանց ներել . ապա որչափ եւս առաւել Գրիստոնեան պարտի ներել եւ չտալ տեղի վրէժինդրութեան ուռոյն :

103. Գրադիտական գրուածոց մէջ Մակածութիւնը նոյն ձեւով կրնայ գործածուիլ :

Մակածութեան ձեւը ճարտասանական է . այս

պէս աշխարհային մեծութեամբ յղիացեալ բացց
չարութեամբ նշանաւոր թագաւորաց աղետալի
վախճանը քննելէ, Տիրերի տառապանքը, Ներոնի
սարսափը եւ ուրիշ ասոնց նման օրինակներ յիշելէ
ետքը՝ կրնանք հետեւցնել թէ երջանկութիւնը չա-
րագործներու համար չէ :

104. Ապացուցեալ նախադասութիւններ կամ
դէպքեր որոնցմէ այսպէս հետեւութիւն կը հանենք
ինչ կը կոչուին :

Ապացոյց :

105. Իսկ հետեւութիւնը դեռ չապացուցուած
ինչ կը կոչուի :

Խնդիր :

106. Խնդիր մը վերոյիշեալ գործողութեանց մէ-
կով ապացուցանելուն ինչ կ'ըստի :

Զեռնարկութիւն կամ Պատճառաբանութիւն :

107. Զեռնարկութիւն մը քանի կերպով կրնաց
յառաջ բերուիլ :

Հինգ կերպով, որ են. Հաւաքարանութիւն, Հը-
նարք կամ Եղառած, Փաստորդ, Համարդութիւն,
Երկսայրաբանութիւն կամ Երկառած :

108. Հաւաքարանութիւնն ինչ է :

Հաւաքարանութիւնը ձեռնարկութիւն մըն է ուր
երկու նախադասութենէ երրորդ մը կը հետեւցը-
նենք . զոր օրինակ .

Մեզ երջանիկ ընող բանը պէտք է սիրել .

Արդ առաքինութիւնը մեզ երջանիկ կ'ընէ ,

Ապա առաքինութիւնը պէտք է սիրել :

109. Աս երեք նախադասութիւններն ինչ կը
կոչուին :

Առջի երկու նախադասութիւնները որոնց առաջինը՝ Սեծագոյն, երկրորդը Փոքրագոյն կը կոչուին՝ ընդհանուր անուամբ Նախադրեալ կ'ըսուին. երրորդը Եղրակացութիւն կամ Հետեւութիւն կը կոչուի: Հասարակ լեզուով Սեծագոյնը՝ ապացոյց, Փոքրագոյնը փաստ կ'ըսուի:

440. Առջի երկուքն ինչու համար Սեծագոյն եւ Փոքրագոյն կը կոչուին:

Առաջին նախադասութիւնը Սեծագոյն կը կոչուի, վասն զի Մեծ կամ Աւագ եղրը կը պարունակէ որ Պէտք է սիրել (սիրելի) բառն է. երկրորդ նախադասութիւնը կ'ըսուի Փոքրագոյն, վասն զի Փոքր կամ կրտսեր եղրը կը պարունակէ որ է Առաքինութիւն բառը: Միւս երրորդ բառը Միջին եղր կը կոչուի, որ է Երջանիկ ընող՝ խօսքը:

441. Հաւաքարանութիւնը քանի՞ դիմաւոր կանոն ունի:

Հաւաքարանութիւնը երկու դիմաւոր կանոն ունի, որովք ձեռնարկութեան հետեւական կամ ոչ հետեւական ըլլալը կ'իմացուի: Առ կանոններն են. 1. Միջին եղրը պէտք է որ Նախադրելոց մէջ մի եւնոյն իմաստն ունենայ, այսինքն՝ հոմ չըլլայ եւ գոնէ անդամ մը ընդհանուր ըլլայ: 2. Աւագ կամ կրտսեր եղրները պէտք չէ որ Եղրակացութեան մէջ աւելի ընդարձակ ըլլան քան թէ Նախադրելոց մէջ:

442. Հնարքն ինչ է:

Հնարքը հաւաքարանութիւն մըն է ուր նախադրելոց մէկը պակաս է, բայց աս պակասը դիւրաւ կրնայ հասկցուիլ. զոր օրինակ.

Առաքինութիւնը մեղ երջանիկ կ'ընէ ,

Ապա սիրելի է :

Մէդէայի սա խօսքը Ովհիդիոսին մէջ՝ հնարք է .

Պահպանել կարացի . կորուսանել եւս մար-
թացմաց .

Հարցանես ցիս :

Զեռնարկութիւնը սա է . Ան որ կրնայ պահել ,
կրնայ նաեւ կորսնցնել . արդ ես կրցայ քեզ պա-
հել , ապա կրնամ կորսնցնել :

Հնարք է նաեւ սա տողը .

Որ եսդ մահկանացու , օն , մի անմահ պահի-
ցես ոխ :

Դուն որ մահկանացու ես , անմահ ոխ մի պա-
հեր : Զեռնարկութիւնը սա է . Ով որ մահկանացու
է՝ պէտք չէ որ անմահ ոխ պահէ . դուն մահկանա-
ցու ես , ապա պէտք չէ որ անմահ ոխ պահես :

113. Գրագիտական գրուածոց մէջ ձեռնարկու-
թիւններն ինչպէս բացատրելու է :

Պէտք չէ որ ձեռնարկութիւնները գրագիտական
գրուածոց մէջ Հաւաքարանութեան ցամաք կեր-
պովը բացատրուին . հնարքի ձեւով ալ դուն ու-
րեք : Պէտք է Հաւաքարանութիւնը ծպտել , գեղեց-
կացնել եւ ընդլայնել , այնպէս որ անոր զօրու-
թիւնը զգացուի առանց ձեւը տեսնուելու : Այսպէս
պէտք է ըսել :

Սիրեա զառաքինութիւն , եթէ կամիս լինել
երանելի :

Կամիս լինել երանելի աղդու կերպով :

Կամիս լինել երանելի , եւ չսիրիցնս զառա-
քինութիւն :

Զկայ մտածութիւն մը որ չկարենայ Հաւաքա-
բանութեան վերածուիլ։ Զոր օրինակ։

Այս որ գիտէ սանձահարել ըզ կատաղին ալ-
եաց զայրոյթ,

Գիտէ եւս զանզպամաց զշարանիւթն արդե-
լուլ դաւ։

Հընազանդ եմ ես նորին սուրբըն կամաց մեւ-
ծարանօք,

Սիրելիդ Ասլներ, չիք իմ բայ յԱստուծոյ ուս-
տեք երկիւդ։

Նախ մերկայննենք առ իմաստն իր բոլոր զար-
դերէն, կը դանենք հետեւեալ իմաստը։

Իմ բոլոր յոյսս զրած եմ Աստուծոյ վրայ որ կա-
րող է անզգամաց դաւաճանութիւններն արդելուլ-
ուստի եւ պէտք չէ որ անոնցմէ վախնամ։

Աս իմաստը հետեւեալ Հաւաքաբանութեան կը
պատասխանէ։

Ան որ իր յոյմն Աստուծոյ վրայ զրած է՝ ան-
զգամներէն չի վախնար։

Արդ, ես բոլոր յոյսս Աստուծոյ վրայ զրած եմ,
Ասլա պէտք չէ որ անոնցմէ վախնամ։

Մտքին կորովը (Ճշդութիւնը) կրթելու համար
առ վարժութիւնը շատ օգտակար է։

114. Փաստորդն ի՞նչ է։

Փաստորդը Հաւաքաբանութիւն մըն է որ իւ-
րաքանչիւր նախադրելոյ քով իր ապացոյցը դըր-
ուած է։ Զոր օրինակ։

Պէտք է սիրել ան որ մեղ աւելի կատարեալ կը-
նէ (Մեծադոյն)։ ասիկա մեր սրտերուն մէջ քան-
դակուած ճշմարտութիւն մըն է, եւ ուղիղ բանն

ու մեր անձնական պատիւը մեղի ասոր այնպէս յայտնի վաստերը կու տայ որ չենք կրնար ուրանալ (Ապացոյց) :

Արդ գեղեցիկ դպրութիւնը (բանասիրական գըրուածներ) մեղ աւելի կատարեալ կ'ընեն (Փոքրագոյն) . ասոր վրայ ով կրնայ տարակուսիլ : Անոնք միտքը կը հարստացնեն , բարքը կ'ամոքեն , եւ մարդուս բոլոր անձը լաւ եւ քաղաքավար կ'երեւցնեն (Ապացոյց) :

Ապա պէտք է սիրել գեղեցիկ դպրութիւնները : Բայց գրադիտական ճաշակը չախորժիր աս ձեւէն որ խօսքին տեսակ մը խստութիւն կու տայ : Պէտք է աւելի հաճոյական ձեւի մը տակ ծածկել Հաւաքարանութիւնը . զոր օրինակ :

Ո՞վ կրնայ չսիրել գեղեցիկ դպրութիւնները : Անոնք են որ միտքը կը հարստացնեն , բարքը կ'ամոքեն . անոնք են որ մարդկութիւնը կ'ողորկեն եւ կատարեալ կ'ընեն : Մեր անձին օգուտը եւ ուղիղ բանը բաւական են զանոնք մեղ պատական երեւցնել եւ պարտաւորել զմեղ որ զանոնք մշակենք :

145. Համարդութիւնն ինչ է :

Համարդութիւնը կը բաղկանայ շարք մը նախադասութիւններէ որոնց երկրորդը առաջնոյն ստորդելին կը բացարէ , երրորդը՝ երկրորդինը , եւ այնպէս առաջ կ'երթայ մինչեւ որ եղբակացութեան համեմնը որ վերջին նախադասութիւնն է . զոր օրինակ հետեւեալը :

Ազահները բազմաւենջ են .

Անոնք որ բազմաւենջ են՝ բազմակարօտ են .

Անոնք որ բաղմակարօտ են՝ թշուառ են .

Ուրեմն ազահները թշուառ են :

Համարարդութեան համար ալ սկաք է իմանալ
ինչ որ ձեռնարկութեանց նախընթաց կերպերուն
համար ըսինք . այսինքն՝ բանասիրական գրութեան
մէջ բարւոք ճաշակի դէմ է Հաւաքարանութեան
կերպը յայտնի ընել : Կիկերոնի մէջ գրադիտական
ոճով բացատրուած համարարդութեան օրինակ մը
ունինք :

Զոր օրինակ չէ մարթ զամենայն ազգս արմտեաց
կամ ծառոց յամենայն անդս եւ յագարակս գտա-
նել , նոյնպէս ոչ ամենայն ոճիրք յամենեցուն վարս
ծնանին : Ի քաղաքս ծնանին զեղխութիւնք , 'ի զեղ-
խութենէ հարկ է ազահութեան դալ յորդիւնս ,
յագահութենէ առնու ծագումն յանդպնութիւն , եւ
անափ գան 'ի ծնունդ ամենայն ոճիրք եւ անզգա-
մութիւնք : Այլ կեանք շինականք զոր դու վայ-
րագս իմն եւ վայրենիս կոչես՝ վարդապետք են
ինայութեան , փութոյ եւ արդարութեան վարժիչք :

116. Երկսայրաբանութիւնն ինչ է :

Երկսայրաբանութիւնը կը բաղկանայ երկու հա-
ւաքարանութենէ որոնց մէկը կամ միւսը հարկ է
ընդունիլ , եւ երկուքն որն որ ընդունուի՝ մի եւ
նոյն եղբակացութիւնը կ'ելլէ : Զօրսապետ մը ըսաւ
գիշերապահ զինուորի մը որ թշնամւոյն տեղի տու-
ած էր բանակին մէջ մանելու .

Կամ քու տեղդ էիր եւ կամ չէիր .

Եթէ տեղդ էիր , մասնիչ ես .

0. Եթէ տեղդ չէիր , պարտաղանց ես .

Ապա մահապարտ ես :

Այսպէս Սարգիս երկսայրաբանութեամբ կը ձեռնարկէ թէ պէտք չէ բամբասանաց դէմ զայրանալ եւ վրէժ խնդրել :

Եթէ որ բամբասեացն զքեղ սուտ ասաց զոր միանդամ ասացն, զի՞նչ վեաս իցէ քեղ անտի, ոչ ապաքէն կուտիցի ամբաստանութիւնն 'ի նորա զըլուխ որ բամբասեացն : Ապա եթէ ցիրաւի բամբասեցար, քո իսկ է վեան եւ անձին քում մեղադիր լինիցիս զի պարտական եղեր զայթակղութեանն վամն որոյ բամբասեցարն : Ապա յերկոսին եւս չէ պարտ քեղ ըմբոստանալ եւ ոչ՝ բամբասանացն փոխարէն բամբասել :

147. Ենթադրութիւնն ի՞նչ է :

Ենթադրութիւնը ծշմարիտ մեթոսին հակառակ ճամբան է . այսինքն՝ իրողութիւն մը առանց հետազօտելու, ստուգելու եւ կամ ապացուցանելու անոր վրայ վճիռ տալ :

148. Ենթադրութիւնը միշտ ազօրինաւոր է :

ծշմարտութեան զիւտք դիւրացնելու համար երբեմն ենթադրութիւն ընել հարկ կ'ըլլայ . եւ ան առեն ենթադրութիւնը հաւանական կարծուած ըսկղրունք մըն է որ իր օրինաւորութիւնը հետեւանքներէն կը սպասէ :

149. Ենթադրութիւն ընել երբ ներելի է :

Երբ հետազօտել, ստուգել եւ ապացուցանել կարելի չէ, եւ շատ մը ապացուցեալ կամ ինքնին յայտնի իրողութեանց մեկնութիւն մը տալ հարկ է, զանոնք ենթադրեալ սկղրունքի մը կու տանք : Աս դէպքին մէջ իրողութիւները ստոյգ եւ հակառակելի են, իսկ ենթադրեալ սկղրունքը ստուգուելու կարօտ է :

Աս մեթուր որ ենթադրական մեթու կը կոչոի՝
խարիսափելու կերպ մըն է : Նախ սկզբունք մը դը-
նելով փորձ մը կ'ընենք, սա դիտաւորութեամբ որ
այն սկզբունքը թողլով ուրիշ մը փորձենք, եթէ
առաջ ենթադրուած սկզբունքը յուսացուած ար-
դիւնքը չունենայ : Եթէ ենթադրեալ սկզբունքէ մը
ծանօթ իրողութիւններն օրինաւորապէս մեկնուին,
ան ատեն կը հետեւի որ ենթադրութիւնն այն իրո-
ղութեանց էարեւէ մեկնութիւնն է, ոչ թէ իրական
մեկնութիւնը :

120. Մեթուն Բնչ է :

Մեթու կը կոչուի ընդհանորապէս՝ ճշմարտու-
թիւնը փնտոելու կամ ապացուցանելու մէջ մըտ-
քին բռնած ճամբան :

121. Մեթուին ընդհանուր կանոնները որո՞նք են :

1. Իրողութեան իրական ըլլալը ստուգել . այս-
ինքն՝ ստուգել թէ իրողութիւնը իրօք կայ թէ ոչ :
2. Ամենեւին ենթադրութիւն չընել . այսինքն՝
իրողութեան վրայ դիտողութիւն եւ փորձ չըրած՝
մեր կողմանէ բան մը չիմուել :

3. Սահմաննել (74), եթէ առարկան որուն ճշ-
մարտութիւնը փնտոել կամ ապացուցանել կ'ու-
զենք՝ պարզ է, այսինքն՝ այնպիսի զաղափար մըն
է որ այլ եւ այլ խառն յատկութիւններ չունենա-
լով՝ մէկէն կը ճանչցուի :

4. Լուծել կամ վերլուծել, եթէ առարկան որուն
ճշմարտութիւնը փնտոել կամ ապացուցանել կ'ու-
զենք՝ պարզ չէ :

122. Քանի տեսակ Մեթու կայ :

Սորվուելու իրաց նկատմամբ երկու տեսակ մե-

թոտ կայ . Աղացացական եւ Փոքյառական կամ Ենթադրական : Սորվուելու կամ գիտութեանց նիւթ եղող իրերէն ումանք իրօք գոյութիւն ունեցող առարկաներ կամ երեւոյթներ են , որոնց բնութիւնը եւ օրէնքները ճանչնալ կ'ուզենք . այսպէս են բնական պատմութեան , հոգերանութեան , բնական գիտութեան եւ ուրիշ ասոնց նման գիտութեանց նիւթերը : Ոմանք ալ ծանուցեալ կամ յայտնի սկզբունքներ են որոնց գործածութեան կերպը կ'ուզենք գիտնալ . այսպէս են երկրաչափութեան , գրահաշուի (անձեռայիք) , մեքենականութեան եւ ուրիշ ասոնց նման գիտութեանց նիւթերը : Ասոնց համեմատ մեթոսը նախ երկու կը բաժնուի . Աղացացական կամ Ընթայական մեթոս , եւ Փոքյառական կամ Ենթադրական մեթոս :

Աղացացական մեթոսն ան գիտութեանց համար է որոնք յայտնի սկզբունքներ , աքսիոմներ ունին , ուստի եւ՝ ոչ թէ սկզբունք կը վնասեն , այլ միայն իրենց արդէն ունեցած սկզբունքները գործածելով անոնցմէ ճշմարտութիւններ կը հետեւցընեն , ինչպէս են Ճիշդ գիտութիւնները . աս պատճառաւ առ տեսակ գիտութիւններ ապացուցական կամ իմաստական ալ կը կոչուին . ինչպէս ուսողութիւնը (Ճանաչութեան) :

Փոքյառական կամ Ենթադրական մեթոսն ան գիտութեանց յատուկ է որոնք յայտնի սկզբունքներ չունենալով սկզբունք ճանչնալու կամ երեւան հանելու կը ջանան գիտողութեամբ եւ փորձով . ինչպէս են բնաբանական (ֆիզիկական) եւ բնական գիտութիւնները . աս պատճառաւ առ տեսակ գիտու-

թեանց Դիտողն նեան դիտութիւն անունն ալ կրտքութիւն Փոքրաբական մեթուրը կը ջանայ ճանչնալ իրականը, այսինքն ան որ իրողութիւն է, յուսալով որ անոր մէջ մակածութեամբ կը գտնէ նոյն իրողութիւնը վարող պատճառներուն սկզբունքը կամ օրէնքները։ Իսկ Ենթադրական մեթուրը չկրնալով իրողութեան կամ երեւոյթի մը սկզբունքը գտնել, զայն կ'ենթադրէ սա նպատակաւ՝ որ իրողութիւնը կամ երեւոյթը ենթադրեալ սկզբունքին հետ փորձելով ստուգէ, այսինքն՝ տեսնէ թէ ենթադրութիւնն իրողութիւնը կը մեկնէ թէ ոչ. եթէ կը մեկնէ՝ ենթադրութիւնը կը պահէ բայց ոչ իրրեւ սկզբունք, այլ միշտ իրրեւ ենթադրութիւն. իսկ եթէ չի մեկներ, զայն կը թողու եւ ուրիշ ենթադրութիւն մը կ'ընդունի։

123. Աւրիշ Բնչ մեթուր կայ։

Մեր նպատակին նայելով ուրիշ երկու տեսակ մեթուր ալ կայ որ են՝ Վերլուծական մեթուր եւ Բազուգրական մեթուր։

Եթէ մեր նպատակը ճշմարտութեան մը հասուըլլալ է՝ վերլուծական մեթուրը կը գործածենք. իսկ եթէ մեր նպատակը դիտութիւն մը սորվեցնել է, սովորաբար բաղադրականը կը գործածենք։

Բնական կամ դիտողութեան դիտութեանց մէջ վերլուծական մեթուրը որ ըստման կամ գէտքի մեթուր ալ կը կոչուի՝ իրաց տարրները կամ կազմիչ մասերն անոնց յարաբերութիւններէն եւ ամբողջէն առաջ, անհատներն ալ՝ իրենց դասերէն կամ սեռերէն առաջ կը քննէ եւ կ'ապացուցանէ. իսկ իրաւուայուածնուն կամ ճիշդ դիտութեանց մէջ՝ նոյն

վերլուծական մեթոդը որ եւ իցէ առաջարկեալ նախադասութեան մը մէջ պարունակուած գաղափարները կը լուծէ, որպէս զի մինչեւ ընդհանուր սկզբունքին հասնի. ինչպէս գրահաշուի մէջ :

Բաղադրական մեթոդը որ վարդապետութեան մեթոդ ալ կը կոչուի, բնական գիտութեանց մէջ, վերլուծականին հակառակ, դասերը կամ սեռերն անհատներէն սուած կը քննէ. իսկ ճիշդ գիտութեանց մէջ՝ ընդհանուր ծշմարտութիւններէ կամ աքսիոմներէ հետեւութիւններ կը հանէ, մինչեւ որ գիտուած մասնաւոր ծշմարտութիւնն իր լուծումը գտնէ :

Չոր օրինակ՝ բնական մարմնոց գաղափարը շատ ընդհանուր գաղափար մըն է եւ իր մէջ շատ այլ եւ այլ տեսակ իրեր կը պարունակէ. աս ընդհանուր գաղափարով ճանչցուած այլ եւ այլ տարրեր էակները գատելով՝ կ'ունենանք Շնչաւորի, Բուսոյ եւ Մետաղի մասնաւոր տեսակները. ասոնք ալ իրենց մէջ աւելի մասնաւոր տեսակներ կը պարունակեն. զոր օրինակ՝ Շնչաւորը կը պարունակէ Աղնայարաւորի, Անողնայարի եւ Թուլատարի տեսակները. ասոնց ալ գարձեալ ամեն մէկն աւելի մասնաւոր տեսակներ կը պարունակէ. զոր օրինակ՝ Աղնայարաւորը կը պարունակէ՝ Կենդանածնի եւ Ծուածնի տեսակները. ասոնց ալ իւրաքանչիւրն աւելի մասնաւոր տեսակներ կը պարունակէ. զոր օրինակ՝ Կենդանածինը կը պարունակէ Երկձեռնույ, Չորեքձեռնույ եւ Չորքոտանույ տեսակները. այսպէս կընանք յառած երթալ իւրաքանչիւր ճիւղի մէջ, մինչեւ որ կը հասնինք վեր-

ջին տեսակին որ աւելի մասնաւոր տեսակ մը
իր մէջը չի պարունակեր : Ահա բաղադրական մե-
թու, որուն մէջ բաղադրութիւնը ըրինք, այսինքն՝
համեմատութեամբ պարզգաղափարներու վրայ հետ-
զհետէ նոր գաղափարներ աւելցնելով եկանք վեր-
ջին բաղադրեալ տեսակներու, այնպէս որ անկէ-
ետքն ալ անհատները կու գան : Աս սորվեցնելու մե-
թու է . գիտութիւնները սովորաբար աս ճամբով
կ'աւանդուին :

Ասոր հակառակ, անհատ մարմիններու գաղա-
փարը բաղադրեալ եւ շփոթ է : Ասոնց այլ եւ այլ
յատկութիւնները վերացնելով անոնց իրարու հետ-
ունեցած նմանութեանը կամ աննմանութեանը հա-
մեմատ տեսակներ կ'ունենամ . տեսակներէն նոյն
վերլուծական ճամբով կ'ունենամ ուրիշ աւելի ընդ-
հանուր տեսակներ կամ սեռեր, եւ այնպէս մինչեւ
ընդհանուր կամ բարձրագոյն սեռին կը հասնիմ որ
վերջին ընդհանուր եւ պարզ գաղափարն է : Ահա
վերլուծական մեթու, որուն մէջ լուծմամբ յառաջ
գացինք . ասիկա քննելու կամ ճանչնալու մեթու
է : Մարդկային միտքը գիտութիւններն աս ճամ-
բով կ'ստանայ, եւ ամեն գիտութիւն աս ճամբով
կազմուած է :

Ասիկա բնական կամ գիտողութեան գիտութեանց
վերաբերեալ օրինակ մըն է . նոյնը պէտք է իմանալ
ձիշդ կամ ապացուցական գիտութեանց համար :

Վերլուծական եւ բաղադրական մեթուը պէտք
չէ վերլուծութեան եւ բաղադրութեան հետ շփո-
թել, թէպէտ աս մեթուները վերլուծութեան ու
բաղադրութեան վրայ կը կայանան :

124. Ճշմարտութիւնը վնասուելու եւ ապացուցանելու մէջ վերոյիշեալ գործողութիւնները, այսինքն՝ դիտողութիւնը, փորձը, ապացուցութիւնը (ընծայութիւնն ու մակածութիւնը) քանի կերպով կրնանք գործածել:

Երկու կերպով. Ռւղղակի եւ Անուղղակի, կամ՝ Անմիջապէս եւ Միջնորդաբար:

125. Յիշեալ գործողութիւնները Երբ ռւղղակի կամ անմիջապէս կը գործածենք:

Երբ առարկան որուն ճշմարտութիւնը քննել եւ ապացուցանել կ'ուղենք՝ մեզի մօտ է եւ անմիջապէս մեր դիտողութեանն ու փորձառութեանը տակ կ'իյնայ:

126. Յիշեալ գործողութիւնները Երբ անուղղակի կամ միջնորդաբար կը գործածենք:

Երբ առարկան որուն ճշմարտութիւնը կը վնասուենք՝ տեղւով կամ ժամանակաւ մենէ հեռու ըլլալով մեր դիտողութեանը եւ փորձառութեանը տակ չիյնար, ոչ ալ անոր նկատմամբ ընդհանուր եւ հարկաւոր ճշմարտութիւն մը կայ որմէ կարող ըլլանք առարկային ճշմարտութիւնը մակարերութեամբ հետեւցունել:

127. Ասոնք ինչպիսի առարկաներ կամ իրողութիւններ են:

Ասոնք սպասմական իրողութիւններ են, այսինքն՝ այնպիսի իրողութիւններ զորոնք ուրիշները մեզի կը սպասմեն իրեւ իրօք եղած:

128. Պատմական կամ ուրիշներուն մեզի սպասմած իրողութիւններն իրեւ ճշմարիտ ընդունելու հիմը որն է:

Մարդոց վկայութեան հեղինակութիւնն է, այսինքն՝ սա ճշմարտութիւնը որուն բանը կը վկայէ եւ փորձառութիւնն ալ ստուգած է թէ՝ Մարդոց պատմած իրողութիւնները որոնք մեր զգայութեանց տակ ինկած չեն՝ կրնան ճշմարիտ ըլլալ:

129. Մարդոց որ եւ իցէ վկայութիւնը հարկ է որ ընդունինք :

Ոչ, այլ այն վկայութիւնները միայն՝ որոնք վկաներուն եւ պատմուած դէսկրետուն որպիսութեանը կողմանէ մեղի ստուգութեան երաշխաւորութիւն մը կու տան :

130. Պատմական իրողութիւն մը իրրեւ ճշմարիտ ընդունելու համար վկաներուն կողմանէ ինչ կը պահանջուի :

Վկաներուն կողմանէ կը պահանջուի ճշմարտախօսութիւն եւ Զեռնհասութիւն : Եթէ վկայութիւնը զգայութեանց տակ ինկող դէսկրի կամ երեւոյթի մը վրայ է, զոր օրինակ թէ Այս ինչ երկիրը ջուր կոխեց, կամ այն ինչ դետը կամ ծովը ցամաքեցաւ, վկային կողմանէ ճշմարտախօսութիւն միայն կը պահանջուի եւ բաւական է: Խոկ եթէ վկայութիւնը դատողութեան մը վրայ է որուն համար մասնաւոր դիտութիւն կամ հմտութիւն կը պահանջուի, զոր օրինակ թէ Այս ինչ մարդը որ այս ինչ հիւանդութիւնն ունէր՝ այս ինչ կերպով կամ դարմանով առողջութիւն գտաւ, վկային կողմանէ ճշմարտախօսութիւնէ զատ՝ նաև Ճեռնհասութիւն կը պահանջուի. այսինքն՝ մարդուն այն ինչ հիւանդութիւնն ունենալը եւ բժշկութիւնն այն ինչ դարմանէն եւ ոչ ուրիշ միջոցով մը ըլլալը ճանչնալու եւ դատելու Ճեռնհասութիւն :

131. Ճշմարտախօս ըսելով ինչ կ'իմացուի :

Ան որ բնական միտմամբ կամ սնապարծութեան եւ անձնական շահու համար խաբելու դիտաւորութիւն չունի, ինք ալ խաբուած չէ :

132. Աս մոօք վկաներուն ճշմարտախօսութիւնը ինչպէս կրնանք դատել :

Նախ՝ երբ վկայողները հասակաւ, բնաւորութեամբ եւ շահու տարբեր անձինք են. մի միայն վրկայի մը շատ զժուարաւ հաւատք կրնայ ընծայուիլ, մանաւանդ թէ իրաւանց մէջ առակէ թէ Մէկ վկան վկայ չէ: Երկրորդ՝ երբ վկաներն ականատես կամ ականջալուր են:

133. Դէպքերուն կողմանէ ինչ կը պահանջուի :

Կը պահանջուի որ նախ՝ դէպքերն առասպելական չըլլան. զոր օրինակ՝ թեւաւոր ծի, երեք գլխեան օձ, կէսը մարդ կէմն անասուն էակներ՝ առասպելական են: Երկրորդ՝ հակասութիւն մը չպարունակեն. զոր օրինակ՝ հակասական կ'ըլլայ եթէ մէկուն համար ըսուի թէ այն ինչ տեղն էր, մինչ ստոյգ է որ ան նոյն ժամանակն ուրիշ տեղ էր: Երրորդ՝ անտեղի չըլլայ, կամ իրրեւ յայտնի տղիտութիւն չյանդիմանուի. այսպէս է զործ մը իր պատճառէն առաջ ենթադրելը, կամ երեւոյթը իր օրէնքէն առաջ, զոր օրինակ՝ անհնար է թէ լուսինը որ երկրիս արբանեակն է՝ երկրէն առաջ եղած ըլլայ, ինչպէս աշխարհագործութեան հին առասպելական պատմութեանց մէջ կ'ենթադրուի:

134. Գիտնական սկզբանց, վարդապետութեանց կամ դրութեանց մասին վկայից բազմութիւնը եւ հսութիւնը կրնայ բացարձակ արժեք ունենալ:

Ոչ. զոր օրինակ՝ արեւին երկրիս բոլորտիքը, կամ երկրիս արեւին բոլորտիքը դառնալուն նկատմամբ՝ վկայից հնութիւնը կամ բազմութիւնը չի կրնար արժէք ունենալ։ Արդարեւ տեսնուած են աստեղագիտութեան, բնական գիտութեան եւ ուրիշ գիտութեանց մէջ սխալ կարծիքներ որոնք գրեթէ առհասարակ ընդունուած էին ժամանակաւ։ Այսպիսի գիտաց նկատմամբ ձեռնհաս կամ իրին տեղեակ մարդոց վկայութիւնը մեծ կարեւորութիւն ունի։

435. Անցեալ դէպքերը քանի կերպով կրնան մեզի հասնիլ։

Երեք կերպով կամ ճամբով։ 1. Աւանդութեամբ կամ կ լրոյ։ 2. Յիշատակարաններով եւ 3. Պատմագրութեամբ։

436. Աւանդութիւնն ի՞նչ է։

Աւանդութիւնը բերնուց պատմութիւն է որ կուգայ 'ի լրոյ, եւ վաղեմի աղդաց առհասարակ, իսկ քաղաքակիրթ աղդաց մէջ ուամիկ մասին՝ տեղեկութիւններ եւ դէպքեր յետնոց խմացնելու յատուկ կերպն է։ Աւանդութիւնը կրնայ ճշմարիտ ըլլալ, բայց ընդհանրապէս մութ է, եւ բերնէ բերան անցնելուն համար կրնայ, ժամանակին տեւողութեանը եւ աղդին որուն աւանդութիւնն է՝ մտաւոր եւ բարոյական որպիսութեանը նայելով, քիչ շատ առասպելախառն կամ այլայլած ըլլալ։

437. Աւանդութիւնը ճշմարելու կանոնը ո՞րն է։

Պէտք է դարէ դար ետ երթալով աւանդութեան ծագմանն ըստ կարի մօտենալ, եւ աւանդութիւնը պարզել բոլոր մթութիւններէն, կեղծիքներէն կամ

յաւելուածներէն որոնք կրնան անոր մէջ խռո-
նուած ըլլալ:

138. Յիշատակարանն ի՞նչ է :

Յիշատակարանը տեսակ մը նիւթական պատմու-
թիւն է . զոր օրինակ՝ շինուած , կոթող , քանդակ ,
արձանագիր , մանաւանդ պատկերագիր (մետալ) եւ
դրամ , տմբողջ կամ կիսաւեր : Ասոնց վկայութիւնը
ստուգագոյն է , թէպէտ ասոնք ալ կրնան այլայլեալ ,
կամ երբեմն նաև խարդախեալ կամ սուտ ըլլալ :

139. Յիշատակարան մը ճշմարտելու կանոնը ո՞րն է :

Պէտք է քննել թէ յիշատակարանն այն ի՞նչ դա-
րուն կամ ժամանակին որուն կ'ընծայուի . ճար-
տարագետութեանը կամ արուեստին յատկութիւն-
ներն ունի , թէ անոր նմանութիւնը միայն է եւ յետ-
նագոյն ժամանակի գործ . եւ թէ՝ ժամանակին կամ
երկրին կրթութեանը նայելով այնպիսի արուեստ-
եւ ճարտարագիւն եղած է եւ կրնար ըլլալ . աս-
ամենը կրնան ստուգուիլ նոյն երկրին կամ դրացի
երկիրներուն ժամանակակից պատմութիւններէն :

140. Պատմագրութիւնն ի՞նչ է :

Պատմագրի մը զրուածն է : Պատմագրութիւնը
կամ դրաւոր պատմութիւնը միայն կրնայ մեղի ան-
ցեալ դիպաց վրայ բուն տեղեկութիւններ տալ :

141. Գրաւոր պատմութիւն մը ճշմարտելու կա-
նոնը ո՞րն է :

Գրաւոր պատմութիւն մը իրրեւ ճշմարիտ ըն-
դունելէ առաջ՝ պէտք է քննել 1. անոր Վաւերակա-
նաւուննենը , եւ 2. պատմագրին Ընդունակուննենը , ճշշ-
մարդուննեննենն ու անհարդախուննենն :

142. Վաւերականութիւնն ի՞նչ է :

Վաւերականութիւնը գրքին կամ ձեռագրին բուն
այն հեղինակին ըլլալն է որուն գործը կ'ընծայուի -
ասով նախ վկայող անձին ով ըլլալը կ'որոշուի :

143. Ասիկա ի՞նչպէս կը ստուգուի :

Նախ՝ ներդուասոր . այսինքն՝ քննելով թէ գիրքին
ոճը հեղինակինն է . կամ խորհրդածութիւնները ,
դատողութիւնները , գործին կազմութիւնն ու ըն-
թացքը անոր հանձարոյն եւ նպատակին յարմար են :
Ասոնք կը ճանչցուին հեղինակին ուրիշ գործերէն ,
եթէ ուրիշ գրուածներ ունի , եւ կամ ժամանակա-
կից գրուածներու ոճէն : Եթի գրուածքին մէջ բառ
կամ բացարութիւն կամ սովորութեանց եւ դէպ-
քերու յիշատակութիւն կայ որոնց հեղինակին ժա-
մանակէն ետքը մուտ գտած ըլլալն յայտնի է , այն-
պիսի գրուած մը վաւերական կամ հարազատ չէ :
Նոյնպէս պէտք է դիտել որ գրուածքին մէջ յիշա-
տակութիւն կայ երեւելի ժամանակակից դիպաց եւ
անձանց վրայ որոնց յիշուիլը բնական էր : Երկրորդ՝
արդարագուասոր . այսինքն՝ թէ ժամանակակից կամ յետ-
նագոյն հեղինակներ , մանաւանդ անոնք որ մի եւ
նոյն նիւթին վրայ գրած են՝ կը յիշեն նոյն հեղի-
նակը :

144. Հեղինակին ընդունակութիւնը , ձշմարա-
խօսութիւնն ու անխարդախութիւնը որն է :

Հեղինակին ընդունակութիւնը՝ անոր ականատես ,
ականջալուր միանդամայն ձեռնհաս , այսինքն՝ իրու-
գութիւնը ճանչնալու եւ անոր վրայ դատողութիւն
ընելու յարմարութիւնն է . ի՞նչպէս թուկիդիկէս եւ
կեսար , որոնց առաջինը Պեղոսպնեսեան պատերազ-
մին , երկրորդը՝ Գազատացոց պատերազմին միջա-

մուխ եւ գործին հմուտ էին : Ճշմարտախօսութիւնը
կը ճանչցուի , երբ հեղինակը խարելու շահ մը չու-
նէր , եւ իւր շահուն դէմ անդամ կը խօսի : Անխօր-
դախօսութիւնը , այսինքն իրողութիւնները չայլայլե-
լը , կ'իմացուի , երբ հեղինակին խօսքերը ուրիշ ժա-
մանակակից եւ ձեռնհաս մարդոց վկայութեանը հա-
մաձայն են :

Վկայութիւններ եւ Պատմական իրողութիւններ
ստուգելու համար մինչեւ հիմա ըստած կանոննե-
րէն զատ ուրիշ դիտողութիւններ ալ կրնան ըլլալ ,
եւ արուած կանոններն ալ բացառութիւն կրնան
ունենալ . ասո՞ք ուղիղ բանը կրնայ թելագրել , ու-
ղիղ բանը՝ որ աս նիւթիս մէջ մանաւանդ դլիսաւոր
դատաւորն է , ենդադրելով որ դատողն արդարա-
կորով եւ լուսաւորեալ անձ է :

445. Բացայացութիւնն ինչ է :

Բացայացութիւնն այն յատկութիւնը , այն
լոյսն է զոր ինքնին յայտնի գաղափար մը , առա-
ջին ճշմարտութիւն մը , ունի . կամ՝ որ ինդրոյ մը
ճանչցուելէն կամ ապացուցուելէն ետքը մոքին առ-
ջեւ այն գաղափարին կամ իրին վրայով կը ծագի :

446. Ուստի ըստ այսմ քանի տեսակ բացայաց- ութիւն կայ :

Ըստ այսմ երկու տեսակ բացայացութիւն կայ ,
անմշական կամ դէմանդէման (ինքնադիմի) որ քննու-
թենէ կամ ապացուցութենէ առաջ կայ , եւ ինք-
նին յայտնի եղող առաջին գաղափարաց եւ ճշմար-
տութեանց (աքսիոմներու) յատկ է , երկրորդ՝ մշ-
նորդական կամ աղացացական բացայացութիւն որ
յայտնի սկզբունքներու միջոցաւ ապացուցութենէ

կը ծնանի սակաւ սակաւ՝ մինչեւ որ, իր լուսաւորութեան գաղաթը հասնելով, խմացականութիւնը կը յափշտակէ եւ նոյն խոլ առաջին ճշմարտութեանց տուած ստուգութիւնը քիչ շատ մօտ ստուգութիւն մը կու տայ :

147. Ստուգութիւնն ի՞նչ է .

Գաղափարի կամ ծանօթութեան մը բացայացութիւնն յառաջ եկած ապահովութիւնն է զոր միտքը կ'ունենայ թէ ճշմարտութիւնը ստացած է :

148. Ստուգութիւնը քանի տեսակ է :

Նախ ստուգութիւնը բացայացութեան պէս իր ծաղմանը նայելով՝ կրկին է, անժեզական կամ դեմքանդիման ստուգութիւն՝ որ առաջին ճշմարտութիւններունն է. եւ մշնորդական կամ ապացուցական ստուգութիւն՝ որ ապացուցութեամբ կը ստացուի :

Երկրորդ՝ առարկաներու կողմանէ նայելով ստուգութիւնը երեք է, Բնական (Գիղիդական), Բարոյական եւ Բնապանցական :

Բնականը Գիղիդական իրաց եւ երեւութից կը վերաբերի, եւ զգայարանաց վկայութեանը վրայ կը կայանայ. Բարոյականը՝ բարոյական օրինաց, եւ, պատմական դէսկրետ մէջ, մասնաւորապէս մարդոց վկայութեանը վրայ. Բնաղանցականը կը կայանայ առաջին ճշմարտութեանց եւ անոնց ընծայութիւններուն, այսինքն անոնցմէ հանուած հետեւութեանց վրայ, ինչպէս են ուսողութեան աքսիոմներն ու թէորեմները, արամարանական ապացուցութիւնները, բարոյականին հիմ եղող ճշմարտութիւններ եւայն :

149. Մեթոսին վերոցիշեալ այլեւայլ կերպերը,

կամ ճշմարտութիւնը հետազօտելու եւ ապացուցանելու այլեւայլ գործողութիւններն ուր կը գործածուին :

Գիտութեանց առարկայ եղող գաղափարներ , երեւոյթներ եւ իրողութիւններ ստուգելու համար :
450. Գիտութիւններն ինչ են :

Գիտութիւնները ճշմարտութիւններ հետազօտելու եւ ապացուցանելու դրութիւններ են , որոնք իրենց յատուկ եղող գաղափարներ , երեւոյթներ եւ իրողութիւններ մտքին այլեւայլ գործողութիւններուն միջոցաւ հետազօտելով եւ ապացուցանելով կը ստուգեն , եւ այսպէս ստուգեալ գաղափար , երեւոյթ կամ իրողութիւն մը նոյն գիտութեան մէկ ճշմարտութիւնը կ'ըլլայ :

Չոր օրինակ . Հոգեբանութիւնը որ գիտութիւն մըն է՝ հոգւոյն կամ չոյն բնութեանը , կարողութիւններուն եւ գործողութիւններուն գաղափարները , երեւոյթները կամ իրողութիւնները հետազօտութեամբ կամ ապացուցութեամբ կը ստուգէ : Նոյն բանը կ'ընէ Ռւսողութիւնը մարմնոց քանի մը յատկութիւններուն , զոր օրինակ , քանակութեան եւ տարածութեան նկատմամբ . Բնական գիտութիւնը՝ բնական երեւոյթներու , զոր օրինակ , շարժման , լուսոյ , ելեքտրականութեան . Բնական պատմութիւնը՝ բնական մարմիններու . Բնազանցական գիտութիւնը՝ այլեւայլ հարկաւոր գաղափարներու , զոր օրինակ՝ անսահմանի , բացարձակի . Բարոյական գիտութիւնը՝ բարոյական գաղափարներու , ինչպէս արդարութեան , իրաւանց նկատմամբ , այլովքն հանդերձ :

151. Գիտութիւնները քանի կարդ կը բաժնուին :
Երեք . Ճիշդ գիտութիւններ , Բնական գիտութիւններ , եւ Բարոյական գիտութիւններ :

152. Ճիշդ գիտութիւնները որո՞նք են :
Ճիշդ գիտութիւններ կը կոչուին ուսողութեան գիտութիւնները , ինչպէս գրահաշիւը , երկրաշափութիւնը եւայլը :

Ասո՞նք առաջին ճշմարտութիւն կոչուած (40) սկզբունքներու վրայ կը կայանան . առ ճշմարտութիւններէն ապացուցութեամբ կը համուին հետեւթիւններ :

153. Առ գիտութեանց մեթոսը ո՞րն է :
Ճիշդ գիտութեանց մեթոսն ապացուցական մեթոսն է : Նախ՝ աքսիոմներ կը դրուին . Երկրորդ՝ անոնց բառերը կը սահմանուին որպէս զի Երկրդիմութիւն տեղի չունենայ . Երրորդ՝ ամեն եղրակացութեան փասոք կը արտի ապացուցական կերպով ընծայութենէ , այսինքն՝ սկզբունքներէ առ հետեւութիւն : (Տես Աքսիոմ , Սահման , Ընծայութիւն եւ Ապացուցութիւն) :

154. Բնական գիտութիւնները որո՞նք են :
Բնական կը կոչուին ան գիտութիւնները որոնց առարկան նիւթական աշխարհս է , եւ կը խօսին բռնական մարմնոց վրայ , ինչպէս Բնական պատմութիւնը . անոնց յատկութիւններուն ու բնական երեւոյթներու վրայ , ինչպէս Գիտիան որ մարմնոց ներքին յատկութիւններուն վրայ , եւ Բնագիտութիւնը որ մարմնոց արտաքին յատկութեանցը եւ բնական երեւոյթներու վրայ կը խօսի :

155. Առ գիտութեանց մեթոսը ո՞րն է :

Բնական գիտութեանց մեխոր փորձառական եւ մակածական մեխորն է : Աւստի նախ՝ ենթադրութենէ բոլորովին հեռի ըլլալով, պէտք է իրողութիւններուն գոյութիւնը կամ իրօք ըլլալը դիտողութեամբ ստուգել . երկրորդ՝ բուն իրողութիւնները քննել փորձելով . երրորդ՝ ստուգեալ դէպէրէրէն մակածութեամբ եզրակացութեանց գալ : Առ գիտութեանց մէջ եզրակացութիւններն ապացուցական չեն, այլ մակածական . ուստի թէպէտ շատ անգամ հետեւութիւններն ապացուցական եզրակացութեանց շափ ստոյդ կրնան ըլլալ, բայց կրնան նաեւ սխալ ըլլալ . քանզի մակածութեամբ եղած իմաստասիրութեան մէջ կրնան սկզբունքները ճշմարիտ ըլլալ, եւ հետեւութիւնները սուտ . ուր ընծացութեամբ եղած իմաստասիրութեան մէջ ըսկըզբունքները ճշմարիտ ըլլալէն ետքը՝ հետեւութիւնն 'ի հարկէ ճշմարիտ կ'ըլլայ : (Տես Դիտողութիւն, Փորձ, Մակածութիւն) :

156. Բարոյական գիտութիւնները որո՞նք են :

Բարոյական կը կոչուին նախ ան գիտութիւնները որոնց նպատակը կամ սկզբունքն է ճանչնալ մարդկային հոգին, եւ բարոյական աշխարհիս ճշմարտութիւններն ու օրէնքները . ինչպէս են Հոգերանութիւնը, Բարոյականը, Քաղաքաղիտութիւնը, Կրաւադիտութիւնը, եւայլք :

Երկրորդ՝ յանձուկ միտս բարոյական կը կոչուին ան գիտութիւնները որոնց առարկան է ճանչնալ այնպիսի իրողութիւններ որոնք ոչ բնական գիտութեանց առարկաներուն պէս արտաքին զգացութեանց, ոչ ոյ ուսողութեան եւ սնապանդական ոի-

թեանց սոարկաներուն պէս բանին տակ կ'յնան ,
քանզի ժամանակով եւ աեղեաւ մենէ հեռու են ,
այսպէս են պատմութիւնը , աշխարհագրութիւնը ,
եւայլը :

157. Բարոյական գիտութեանց մեթուր որն է :
Առաջին նշանակութեամբ բարոյական գիտութեանց մեթուր փորձառական կամ մակածականն է :
Եթէ մեր հոգին ճանչնալ կ'ուղենք՝ անոր ներքին իրողութիւնները կամ երեւոյթները , անոր գործողութիւնները եւ կարողութիւնները գիտելունք , ներքին զգայութեան կամ գիտակցութեան միջոցաւ : Եթէ բարոյական աշխարհիս , այսինքն՝ մարդու իրեւ բարոյական եւ ընկերական էակի , ճշմարտութիւններն ու օրէնքները կ'ուղենք ճանչնալ , փորձառական ճամբան ձեռք առնելու ենք՝ հանգիտութեան եւ մակածութեան միջոցաւ : (Տես Գիտակցութիւն , Դիտողութիւն , Փորձ , Հանգիտութիւն եւ Մակածութիւն) :

Երկրորդ նշանակութեամբ բարոյական (պատմական) գիտութեանց մեթուր մարդոյ վկայութիւնն է : (Տես Մարդոյ վկայութիւն , Աւանդութիւն , Յիշառակարան , Պատմագրութիւն) :

158. Անտեղութենէ ապացուցանելն ի՞նչ է .

Անտեղութենէ կ'ապացուցանենք , որ Անողողակի ապացուցանել ալ կ'ըսուի , երբ սուտ սկզբունք մը ճշմարիտ ենթադրելով անկէ կը հանենք հետեւութիւն մը որ հարկաւ սուտ կամ անտեղի սիտի ըլլայ . ասով սկզբունքին ստութիւնը եւ անոր հակառակին ճշմարտութիւնը կը ցուցուի : Չոր օրինակ՝ առաջին պատճառի մը գոյութիւնը ցուցնելու հա-

մար՝ կ'ըսեմ. Եթէ ամեն էակ դիպուածոյ (ներն-դունական կամ արարած) է, ապա կար ժամանակ երբ բան մը չկար, հետեւաբար ոչինչն ըրաւ ամեն բան։ Արդ որովհետեւ աս անտեղի է, ինքնին կը հետեւի որ ամեն բան արարած չէ, այլ կայ էու-թիւն մը որ ինքնապոյ է եւ ուրիշ էութեանց ա-ռաջին պատճառը։

Կան ապացուցական գիտութիւններ որոնց ճշ-մարտութիւններն այնպէս յայտնի են որ հակառա-կութեանց տեղի չեն տար. բայց բարոյական գի-տութեանց մէջ սկզբունքները շատ անդամ յարձա-կում կը կրեն եւ չեն ընդունուիր. ուստի եւ մա-նաւանդ աս գիտութեանց մէջ հարկ կ'ըլլայ շատ անդամ անուղղակի ձեռնարկել կամ պատճառա-բանել, ինչպէս որ ընել սովոր էր Սոկրատ իր ժա-մանակին իմաստակներուն դէմ։

159. Իմաստակութիւնն ինչ է։

Իմաստակութիւն կամ խարէութիւն կը կոչուին այնպիսի առ երեւոյթ պատճառաբանութիւններ ո-րոնց ստութիւնը կը հասկցուի, բայց լուղը կրնայ շուարիլ եւ կարող չըլլալ խարէութիւնը խայտառա-կել։

160. Գանիգլխաւոր տեսակ իմաստակութիւն կայ.

Ութ. 4. Տէտրունիւն նէ-նոյ։ Ասով իմաստակը հա-կառակորդին չուրացածը կ'ապացուցանէ, կամ խընդ-րէն դուրս կ'ելլէ։ Այսպէս է սովորական վիճարա-նութեանց մեծ մասը. շատ անդամ ինդրոյն վի-ճակն աղէկ որոշուած չըլլալուն համար՝ առանց ի-րար հասկնալու տաքութեամբ կը վիճուի։ Ուստի պէտք է նախ ինդիրը որոշել կամ սահմանել. եւ

Եթէ հակառակորդը խնդրէն հեռանայ, պէտք է պահանջել անկէ որ բուն խնդրոյն դայ :

2. Երկողինունիւն իմաստի : Ասիկա հաւաքական մըտքէ՝ բաժանականի, կամ բաժանականէն հաւաքականի անցնել է : Զոր օրինակ . Եթէ մէկը 'ի հարկէ շարժող կամ կեցողին աղատ գործող չըլլալէն հեաեւցնել ուղէ թէ մարդս ալ որ 'ի հարկէ կը շարժի կամ կը կենայ՝ աղատ գործող չէ, 'ի հարկէ շարժող կամ կեցողը երկողիմի մոօք առած կ'ըլլայ, այսինքն՝ նախ բաժանաբար, եւ ապա հաստատբար : Այս բացատրութիւնը բաժանաբար առնուելով կը նշանակէ ան՝ որուն կամ շարժիլ կամ կենալ հարկ, այսինքն՝ հարկաւորութիւն մըն է . հաւաքաբար առնուելով կը նշանակէ ան՝ որուն առանց հարկ մը ըլլալու շարժիլ կամ կենալ, հարկաւ երքուքին մէկը պիտի ընէ, երրորդ վիճակ մը չկայ :

5. Կը ինուն սկզբան : Աս խարէութեան մէջ ապացոյցը նոյն խոկ խնդիրն է ուրիշ բառերով յառաջ բերուած . զոր օրինակ՝ Երեւակական հիւանդ կոչուած կատակերգութեան մէջ Սոլիէր հարցնել կուտայ թէ ինչու համար ափիոնը քուն կը բերէ, պատասխան կը տրուի թէ վասն զի քնածու զօրութիւն ունի : Ասիկա նոյնը նոյնով ցուցունել է . ժամ բերէլ եւ ժնածու զըրունիւն սանենաւ մի եւ նոյն բան են . մի եւ նոյն խօսքն ինք իրեն վաստ չի կրնաբ ըլլալ :

Սկզբան կը կնումը Յուրէ շրջան կը կոչուի, երբ խնդրոյ մը իբր ապացոյց բերուած վաստին՝ նոյն խոկ խնդիրն ապացոյց կու տանք . զոր օրինակ . Եթէ մէկը դործ չունենալուն պատճառ բերէ դրա-

մաղլուխ չունենալը, դրամագլուխ չունենալուն ալ՝
գործ չունենալը:

4. Տիկապունիւն աղադճառի : Աս տեսակ իմաստակու-
թեան մէջ ան որ պատճառ չէ՝ իրքեւ պատճառ կ'առ-
նուի : Բան մը կը պատահի որուն պատճառը չենք
դիտեր . — Ի՞նչ կ'ընենք . — Վովսանակ մեր տղիտու-
թիւնը խոստվանելու՝ նախընթաց կամ զուգընթաց
դէպիք մը անոր իրը պատճառ կու տանք : Աս սխալ
իմաստակութեամբ հիները քանի մը բնական երե-
ւոյթներ ձախողութեանց կամ յաջողութեանց գու-
շակ կը համարէին . զոր օրինակ՝ դիսաւորները ժան-
ախստի, սովի եւ ուրիշ չարեաց :

5. Անկապար Ռուսարիւնիւն : Աս իմաստակութիւնը
յայնմ կը կայանայ որ անկատար բաժանումէ մը
ընդհանուր հետեւութիւն մը կը հանուի . զոր օրի-
նակ եթէ ըսենք՝ Գաղղիացիք, Անգղիացիք, Խտալա-
ցիք, Գերմանացիք սպիտակ են, ապա բոլոր մար-
դիկ սպիտակ են, մարդկային ազգին քանի մը մա-
սէն բոլորին վրայ հետեւութիւն ըրած կ'ըլլանք :

6. Պատահականէ Բացարյակ հետեւունիւն : Զոր օրի-
նակ . Բժիշկները սխալմունք կ'ընեն, ապա բժըշ-
կութիւնը խոտելի է . կամ՝ Մարդիկ զիտութիւն-
ներով եւ արուեստներով կը զեղծանին, ապա գի-
տութիւններն ու արուեստները մերժելի են :

7. Յարաբերականէ Բացարյակ հետեւունիւն : Զոր օրի-
նակ . Մարդկային կերպարանքն ամենէն գեղեցիկն
է, ապա Աստուած մարդկային կերպարանք ունի .
Ի՞նչպէս կ'ըսէին Եպիկուրեանք : Աս եւ նախընթաց
խարէութեան մէջ եղբակացութիւնը նախաղրեալ-
ներէն ընդարձակ է :

8. Բաժանեալ մոտէ բազադրեալ մոտէ, կամ բազադրեալ էն
բաժանելոց հետեւութիւն :

Բաղադրեալ միտքը բառի մը կատարեալ եւ ճիշդ
նշանակութիւնն է . բաժանեալ միտքը բառին պա-
տահական եւ սեղմեալ նշանակութիւնն է :

Երբ Աւետարանը կ'ըսէ . կոյրք տեսանեն, կաղք
գնան, խուլք լսեն, եւայլն . կոյր, կաղ, խուլ ը-
սելով պէտք է հասկնալ բաժանեալ մտօք, այսինքն
անոնք որ առաջ այնպէս էին . ուստի կոյրը, կաղը,
խուլը բաղադրեալ մտօք առնուլը, այսինքն՝ կոյրը
կոյր մնալով կը տեսնէր, կաղը կաղ մնալով կը քա-
լէր ըսելն իմաստակութիւն է :

161. Իմաստակութիւնն ուստի յառաջ կու գայ :

Ամեն իմաստակութիւն կամ սխալ իմաստափ-
րել անկէ յառաջ կու գայ որ եղրակացութիւնը
նախադրեալներուն մէջ չի պարունակուիր . եւ
սխալը յայնմ կը կայանայ որ միջին եղրը նախա-
դրելոց մէջ միեւնոյն նշանակութիւնը չունենար,
այսինքն՝ հոմ կ'ըլլայ, եւ կամ եղրակացութեան
մէջ միւս երկու եղրներուն մէկն աւելի ընդարձակ
մտօք առնուած կ'ըլլայ քան թէ նախադրելոց մէջ :

162. Մարդիկ իրենց միտքն ինչպէս կը յայտնեն:

Արտաքին նշաններով, որոնք երկու տեսակ են .
Բնական եւ Արուեստական :

163. Բնական նշանները որոնք են :

Բնական կ'ըսուին մարդուս միտքն յայտնող այն
նշանները որոնք բնածին են եւ գրեթէ ըոլոր մար-
դոց վրայ միեւնոյն :

164. Ասոնք քանի տեսակ են :

Երեք . 1. Դիմաց նշաններ, այսինքն՝ երեսին այլ

եւ այլ շարժումները որոնք այլ եւ այլ իմացական շարժմանց հետ զրեթէ կը զուգընթանան . այսպէս են՝ աչաց, յօնաց, ընչաց պէսպէս ձկտումները, որովք ուրախութիւն, սէր, գութ, զզուանք, բարկութիւն, տհաճութիւն, ցաւ, եւ ուրիշ ասոնց նըման զգացում կամ կիրք կը յայտնենք :

2. Անդամոց նշաններ, այսինքն՝ շարժուածք, որով գլխոյ, ձեռաց, մարմնոյ այլ եւ այլ շարժուածները կամ դիրքը կը հասկցուին, եւ որովք նոյնպէս հոգւոյն այլ եւ այլ զգածումները կը յայտնուին:

5. Անյօդաւոր հնաշնուան, այսինքն՝ այն գոչիւնները զոր այլ եւ այլ զգացումներ, ինչպէս՝ ցաւ, զարմանք, բարկութիւն եւայլք, մարդոց հանել կուտան . ինչպէս՝ ոհ, վայ, այ, այլովքն հանդերձ, որոնք յայնաբենեն կը կոչուին, եւ ամբողջ իմաստներ յայտնող հնչումներ են :

165. Արուեստական նշանները որոնք են :

Բնական նշաններուն սակաւութիւնն ու անբաւականութիւնը հարկադրած են զմարդիկ արուեստական նշաններ հնարելու, այսինքն՝ այնպիսի նշաններ որոնք ոչ թէ մարդուս ինքնագիւտ եւ բնածին են, այլ կամայական, ուստի եւ այլ եւ այլ ժամանակաց եւ տեղեաց նայելով՝ զանազան են :

166. Առ երկու տեսակ նշաններուն ընդհանուր անուամբ ի՞նչ կ'ըսուի :

Լեզու կ'ըսուի . ուստի եւ երկու տեսակ լեզու կայ . Բնական լեզու որ բնական նշաններուն դրութեանը կ'ըսուի, եւ Արուեստական լեզու որ արտեստական նշաններուն անունն է :

167. Արուեստական լեզուն քանի՞ տեսակ է :

Երկու . Խօսուն լեզու եւ Գրաստանի լեզու :

168. Խօսուն լեզուին նշանները որոնք են :

Խօսուն լեզուին նշաններն են՝ խուլ եւ համերց դործածած արուեստական նշանները որոնք անցեալ դարուն վերջերը էրէ անուն քահանայ մը հնարեց , Հին հեռագրական նշաններ , եւ մանաւանդ՝ Բարբառոք :

169. Բարբառն ի՞նչ է :

Բարբառ՝ յօդաւոր հնչմանց բաղադրութիւններէն կը կազմուի : Յօդաւոր հնչումը ըսելով կ'իմացուին ձայնաւորներէ եւ բաղածայններէ կազմուած որոշ եւ յստակ հնչումներ , որոնք նիւթական լեզուին , շրթանց , ատամանց եւ կոկորդին այլ եւ այլ շարժումներով կամ խաղերով կը հանուին : Իւրաքանչիւր յօդաւոր հնչում չնենի է , եւ վանկերու բաղադրութիւնները , երբեմն նաև պարզ յօդաւոր հնչումները (վանկեր) բառ կ'ըսուին : Մարդիկ յօդաւոր հնչումները եւ անոնց բաղադրութիւններն այսինքն՝ բառեր , ըստ հաճոյս եւ միաբան հաւանութեամբ իրենց գաղափարներուն նշան ըրած ըլլալով ամեն անդամ որ բառ մը կը հնչեն , անոր սեպհականուած գաղափարը կը հասկնան : Մարդիկ այս նշանները ընական եւ արուեստական կերպով մէկտեղ բերելով կը կազմեն խօսքեր որոնք խորհրդոց նշաններ են :

170. Գրաւոր լեզուն ի՞նչ է :

Գրաւոր լեզուով կ'իմացուի տեղեաւ կամ ժամանակաւ հեռուն գտնուողներուն մեր գաղափարներն ու խորհուրդները հաղորդելու համար հնարուած նշաններու դրութիւնը որ Գիր կը կոչուի :

Աս նշանները եւ անոնց բաղադրութիւնները հընչ-
մանց եւ բառից պատկերներն են :

171. Գիրը քանի կերպ է :

Երկու . Զեւաւոր գիր . Եւ Զայնաւոր կամ Այր-
բենական գիր :

172. Զեւաւոր գրութիւնը ո՞րն է :

Զեւաւոր գրութեամբ կ'իմացուի նախ՝ նշանա-
կական գրութիւնը : Նշանակ կ'ըսուին այն ձեւերը
որ բնական իրաց պատկերներ ըլլալով՝ ուրիշ գա-
ղափարներ նշանակելու կը գործածուին . այսպէս
առիւծը՝ զօրութեան, աղուէսը՝ խորամանկութեան,
մանիշակը՝ համեստութեան, օրիորդ մը ձեռքը կը-
շիռ՝ արդարութեան նշանակ համարուած են : Նը-
շանակական էր Եգիպտացւոց մէկ տեսակ գրութիւ-
նը որ Մեհենական այսինքն սրբաղան գիր կոչուած
է : Զեւաւոր գրութիւն են Երկրորդ՝ Զինաց կամ Սի-
նէացւոց գիրերը որոնք ոչ թէ յօդաւոր հնչումնե-
րու այլ գաղափարներու կամայական նշաններ են,
ուստի եւ անոնց մէջ որչափ բառ կայ այնչափ նը-
շան կայ : Զեւաւոր գրութեան կը վերաբերին Եր-
րորդ՝ (արաբացի) թուանշաններն ու ալճեպրական
նշանները :

173. Զայնաւոր գրութիւնը ո՞րն է :

Զայնաւոր գրութեամբ կ'իմացուին այրուբենա-
կան գիրերը որոնք ուղղակի գաղափար չեն յայտ-
ներ, այլ մարդկային ձայնին այլ եւ այլ հնչումնե-
րուն պատկերներն են, եւ պարզ կամ բաղադրեա-
կերպով գաղափարներ ցուցնելու կամայաբար որոշ-
ուած են : Այժմու Հեռագրականնշանները եւ հին Սե-
պածեւ գիրերը ձայնաւոր գրութեան կը վերաբերին :

174. Նշաններն ի՞նչ աղղեցութիւն ունին :
Նշանները , մանաւանդ արուեստական նշանները
կամ լեզուն , մտքին զարդացմանը գլխաւոր մէկ մի-
ջոցն են : Լեզուին միջոցաւ մեր գաղափարները նիւ-
թական նշաններու կամ բառերու հետ կապելով՝
գաղափարաց , մանաւանդ վերացեալ եւ ընդհանուր
գաղափարաց , իբր թէ մարմին եւ հաստատութիւն
կու տանք : Առանց լեզուի՝ շատ գաղափարներ , նիւ-
թական իրաց գաղափարներն անգամ , դիւրաւ կրր-
նային կորսուիլ կամ մոռցուիլ . եթէ ոչ անհնարին՝
դէթ շատ դժուարին եւ անկատար պիտի ըլլար՝ վե-
րացնել , լուծել , բաժնել , խմաստասիրել , որոնք
մտքին գլխաւոր գործողութիւններն ու դիտութեան
հարկաւոր միջոցներն են :

175. Լեզուի մէջ սորվելու քանի՞ բան կայ :
Երկու . գաղափարաց նշան եզրով բառելու դրսու-
նիւն մը , եւ անոնց միջոցաւ խօսի կազմելու օրենուք :

176. Գաղափարաց նշան եզրով բառերը սորվելու
մէջ ի՞նչ ընել կը պահանջուի :

Կը պահանջուի բառերուն հետ , որ նշաններ են ,
անոնց նշանակած գաղափարները յստակ եւ որոշ
ըմբռնել . եւ ասիկա կ'ըլլայ բառերուն ճիշդ սահ-
մաններ տալով . ապա թէ ոչ գաղափարները հաս-
տատուն եւ որոշ նշաններ ունեցած չեն ըլլար , եւ
անոնց ու բառերուն մէջ աեղ տեղի չունենար այն
բնական կապակցութիւնը՝ որ նշանին ու նշանակ-
եալ իրին մէջ տեղ հարկաւ կը պահանջուի : Ասկէ
կը ծնանին բացարութեան մէջ դժուարութիւն եւ
խառնակութիւն , եւ մտքին զարդացմանը դէմ ար-
գելքներ . քանզի գաղափարները որոշ նշաններու ա-

ւանդելով է որ միտքն իր գործողութիւններուն
մէջ առաջ կ'երթայ :

177. Խօսք կազմելու օրէնքն ինչ է :

Խօսք կազմելու օրէնքն այն բնական միօրինակ
կերպն է որով միտքը կը կազմէ իւր դատումները ,
որոնց իրարու հետ նոյնպէս բնական եւ միօրինակ
կերպով մը կապուելէն՝ կ'ելլէ իմաստ կամ մտա-
ծութիւն :

178. Ո՞ր ուսումը կամ գիտութիւնն է որ աս օ-
րէնքներուն վրայ կը խօսի :

Ընդհանուր քերականութիւնը որ ամեն լեզուի
համար մի եւ նոյն է , եւ կը տարբերի ճանառոր քե-
րականութենէ որ իւրաքանչիւր լեզուի յատուկ
կանոններուն վրայ կը խօսի : Չոր օրինակ . բառե-
րուն բաժանումը , խօսքի մը՝ Նախաղասութիւն-
ներէ , իւրաքանչիւր նախաղասութեան ալ՝ Ենթա-
կայէ մը , Ստորոգելիէ մը եւ Դիմաւոր բայէ մը
բաղկանալն՝ Ընդհանուր քերականութեան կը վե-
րաբերին : Անուանոց այսչափ կամ այնչափ հոլով եւ
հոլովմունք ունենալը , բառերուն այս ինչ կամ այն
ինչ կերպով իրարու հետ համաձայնիլը եւ խօսքի
մէջշարուիլը՝ Մասնաւոր քերականութեան նիւթ են :

179. Միտքն իր դատումներն ինչպէս կը կազմէ :

Գոյացութեան մը վրայ յատկութիւն մը հաստա-
տելով . ուստի եւ ամեն դատում երեք մասէ կը
բաղկանայ . Ենթակայէ մը՝ որ գոյացութիւնն է , սպո-
քովէլիէ մը՝ որ յատկութիւնն է , եւ բայէն՝ որ ստո-
րոգելին կամ յատկութիւնը ենթակային կամ գոյա-
ցութեան վրայ հաստատող մասն է : Ասոր համե-
մատ ալէտք է որ նախաղասութիւնը , որ մաքին

դատողութեանը խօսքով բացատրութիւնն է, յիշեալ
երեք մասերը յայտնի կամ լոելեայն պարունակէ :
Ասորուած է արդիակ, ահա դատում միանգամայն նա-
խադասութիւն :

180. Գոյացութիւն ցուցնող բառերը ի՞նչ կը կո-
չուին եւ քանի տեսակ են :

Գոյական կ'ըսուին, եւ երկու տեսակ են. իրօք
գոյութիւն ունեցող իրերու կամ անհամաներու ա-
նուններ, եւ վերացեալ կամսեռի անուններ որոնք
բնութեան մէջ իրական գոյութիւն չունին. ուստի
եւ երկու տեսակ գոյականներ կան յարուակ եւ հասարակ :

181. Յատկութիւն ցուցնող բառերն ի՞նչ կը կո-
չուին :

Ածական կը կոչուին :

182. Միտքն իր դատողութիւններուն երկու եղբ-
ները, ենթական եւ սարողելին, միշտ պարզ կ'ըմ-
բռնէ :

Դատ անգամ զանոնք յաւելուածներով կ'ըմբռնէ :

183. Յաւելուածն ի՞նչ է :

Յաւելուած կամ խնդիր կ'ըսուի առարկայ մը որ
ենթակային կամ սարողելուոյն հետ յարաբերութեան
մը մէջ է :

184. Յարաբերութեան մէջ ըլլան ի՞նչ է :

Երկու բան իրարու հետ յարաբերութեան մէջ
կ'ըսուին, երբ որ եւ իցէ կերպով իրարու կը վերա-
բերին. զոր օրինակ՝ երբ մէկը ստացիչէ միւսն ըս-
տացեալ, մէկը գործող՝ միւսը գործողութեան ա-
ռարկայ, եւ կամ մէկը միւսին պարագան է :

185. Խօսքի մէջ յարաբերութիւն ցուցունող բա-
ռը ո՞րն է :

Յարաքերութիւն ցուցունող բառն է Նախադրութիւնն ու Շաղկապը : Նախադրութիւնը բառերույարաքերութիւնը կը ցուցնէ , Շաղկապը՝ Նախադասութիւններու :

186. Ուրեմն բառերը քանի տեսակ են :

Բառերը ճշգիւ խօսելով չորս տեսակ են . 1. Գոյացութեան բառեր (Գոյական) . 2. Յատկութեան բառեր (Ածական) . 3. Հաստատող բառ (Բայր որ էական բայն է) . 4. Յարաքերութեան բառեր (Նախադրութիւն եւ Շաղկապ) :

187. Լեզուաց մէջ աս չորս տեսակէն ուրիշ տեսակ բառեր չկան :

Կան , այսինքն՝ Դերանուն , Յօդ , Ընդունելութիւն (Անցեալ դերբայ) , Մակրայ եւ Զայնարկութիւն : Բայց դերանունը դոյականին կը վերաբերի , յօդն ու ընդունելութիւնը՝ ածականին , մակրայը հաւասար է խնդրով մէկտեղ նախադրութեան , ձայնարկութիւնն ալ ամբողջ խօսքի մը հաւասար է :

188. Միտքն իր դատումներն իրարու նկատմամբ ի՞նչպէս կ'ըմբռնէ :

Միտքն առարկայի մը կամ իրողութեան մը վըրայ ըրած դատումները միշտ իրարու հետ յարաքերութեան մը մէջ կ'ըմբռնէ . ուստի պէտք է որ խօսքն ալ որ շատ անգամ այլ եւ այլ նախադասութիւններու (դատումներու) բաղադրութիւնն է՝ անոնց յարաքերութիւնը յայտնէ , եւ ասիկա շաղկապներու միշոցով կ'ըմլայ :

189. Գատումները քանի տեսակ են :

Երկու . գլխաւոր եւ երկրորդական :

190. Գլխաւոր դատումը ո՞րն է :

Գլխաւոր դատումն ան է զոր միտքն իր մը կամ
իրողութիւն մը իր տեսութեանն առարկայ ըրած
առենք՝ նախ եւ առաջ կ'ընէ :

191. Երկրորդական դատումը ո՞րն է :

Երկրորդական կ'ըսուին ան դատումները որ գըւ-
խաւորէն կը հետեւին եւ անոր հետ յարաբերութիւն
կամ կապակցութիւն մը ունին : Զոր օրինակ՝ միտ-
քը հետեւեալ դատումը կ'ընէ . Բայց ճարտէի Երջան-
կունեան հասնէլ չ'ուղըն . ասիկա գլխաւոր դատում
մըն է . Բայց և այնպէս Երջանէի հարուստներ շատ էլ է
գործունէն . ահա երկրորդական դատում մը որ առջի-
նէն հետեւեցաւ, իբրեւ անոր հակադրեալը . Բայց
շաղկասն առ հակադրութիւնը կը բայցարէ :

192. Գլխաւոր եւ երկրորդական դատմանց մէջ
տեղ եղած յարաբերութիւնը քանի տեսակ է :

Երկու . ճասնական եւ ընդհանուր :

193. Մասնական յարաբերութիւնը ո՞րն է :

Մասնական կ'ըսուի դատման յարաբերութիւնը ,
երբ երկրորդական դատումը գլխաւոր դատման
մէջ դանուած բառի մը յաւելուած է :

194. Ըսդհանուր յարաբերութիւնը ո՞րն է :

Ըսդհանուր կ'ըսուի դատման յարաբերութիւնը ,
երբ երկրորդական դատումը գլխաւորին ամբողջ
խօստին կը վերաբերի : Զոր օրինակ . Շնչրին , «
Հայական կարողանեամբ + շունէն ու կառէն սպորէն է ,
խօսողութեան գրեթէ հաւասար ձիրք մը բնութե-
նէն ընդունած է : Նուր գրով նշանակուած դա-
տումը մասնաւոր է : Երջանկութեան հասնելու հա-
մար բոլոր մարդիկ , հարստութիւն կը փնտուին .
Բայց և այնպէս Երջանէի հարուստներ շատ էլ է գործունէն .

Հոս նոտր գրով նշանակուած դատումն ընդհանուր է:

195. Խօսք մը որուն մէջ դատումներուն յարաբերութիւնն ընդհանուր է՝ թնչ կը կոչուի:

Պարբերութիւն կը կոչուի. Եւ ան ատեն դլխաւոր ու երկրորդական դատումները պարբերութեան անդամները կ'ըսուին, եւ կրնան պարզ եւ բաղադրեալ ըլլալ: Զոր օրինակ. Ենէ մեղի մէր առկարութեանը մըայ գաղափար պատուի բան մը կայ, || ասիկայ մէր ձնողենէն եստը մէր գործուած զիժակն է: Ահա պարզ պարբերութիւն մը: Մարդ իրեն հետ համամեր և համակիր եղողներուն հետո երկայն առնեն գժութեալ չմ իրնոր մնալ, | մերջաղեալ հը հաշոտէ: || Բայց իրեն հակառակախոն և հակակիր եղողներուն հետ այլով և միաբանութեանը ըլլալ զայրապար կ'աշխատով: | այսպիսի կանունի կամ անագան իրարմէ կը բաժնուին: Ահա բաղադրեալ պարբերութիւն մը:

196. Միտքն իր դատումները քանի կերպով ընդհանուր յարաբերութեան մէջ կ'ըմբռնէ:

Երեք կերպով. իբրեւ իրարմէ կախում ունեցող, իբրեւ իրարու հակադրեալ, եւ իբրեւ իրարու պատճառ եւ դործ, կամ վաստ եւ հետեւութիւն:

Մինչ Մենապոր և Հաղպատէլ կը խօսէին, ասկէ բայց և կապուակ ընդդեմով ծածկուած ու լանիներ ավանդ:

Պատճառնի եմ, բայց գաղափոնիւս շըսելու անականութեան մէջ ծերացած եմ:

Ասօքուած անառնան կապարեալ և անհուան բայց է. աղանդինայ խօսնուիլ աշակ մէջ կը խօսէ:

Աս օրինակներէն առաջնոյն մէջ դատմանց յարաբերութիւնը կախում է, երկրորդին մէջ հակադրեալ կ'ըմբռնէ:

բութիւն, երրորդին մէջ փաստ եւ հետեւութիւն*:

197. Գերականութիւնը, մանաւանդ ընդհանուրը, գիտութեանց ո՞ր տեսակին կը վերաբերի եւ անոր մեխոտն ի՞նչ է :

Գերականութիւնը բարոյական կոչուած պիտութեանց առաջին կարգին (156, 157) կը վերաբերի, եւ մեխոտը փորձառականն է, որ մոքին խորհելու օրէնքները դիտելով, լուծելով եւ բաժնելով յառաջ կ'երթայ :



ՄԱՍՆ Բ.

ԲԱՐՈՅԱԿԱՆ

198. Բարոյականն ի՞նչ է :

Բարոյական կ'ըսուի Պարտաւորութեան եւ Բարոյոյ ու չարի գաղափարներուն ուսումը :

199. Աս գաղափարներուն ծագումն ուստի է :

Ասոնց ծագումը բանէն եւ բարոյական կոչուած զգացումէն (27) է : Բանը կու տայ՝ պարտաւորութեան, բարոյական զգացումը՝ բարոյոյ եւ չարի գաղափարը :

200. Պարտաւորութիւնն ի՞նչ է :

* Վերլուծութեան ճամբուն քերականական և դրագիտական ուսման ունեցած մեծ կարեւորութիւնը դիտնալով, կը հրատարակենք Հայկազեան Ընկերութեան ծախիւք մեր վերլուծութեան երկրորդ տպագրութիւնն՝ առջինէն աւելի ընդարձակ . և կը յորդորենք ուսուցիչներն ըստ կարի երկայն և հիմնովին կը թելու իրենց սաները վերլուծութեան մէջ :

Պարտաւորութիւն կ'ըսուի ան որուն ստիպուածէ մարդ հեղինակութենէ մը վաւերացեալ օրէնքով :

201. Բանէն ի՞նչպէս կ'ունենանք պարտաւորութեան գաղափարը :

Մեր գործողութիւններուն օգտակարութենէն կամ վեասակարութենէն կը հետեւցնենք բանիւ որ պարտական ենք այսպէս վարուիլ կամ գործել եւ ոչ այլազգ : Եւ բանին աս թելադրութիւնը կամ ազդումը կը կոչուի Պարտաւորութեան գաղափար կամ պարտաւորութեան ծանօթութիւն :

202. Պարտաւորութեան գաղափարը մեղի ուրիշ ի՞նչ գաղափար կու տայ :

Պարտաւորութեան գաղափարէն, այսինքն՝ այն ծանօթութենէն թէ այս ինչ բանն ընելու կամ չընելու պարտաւոր ենք՝ կը հետեւցնենք թէ այն պարտաւորութիւնը օրէնք մըն է, եւ բարոյական օրէնք կը կոչենք զայն վասն զի աղատ ենք անոր հետեւելու եւ չհետեւելու . ասով կ'որոշենք զայն մեր ընութեանը վերաբերեալ ուրիշ օրէնքներէն ուրոնք հարկառաջ ըլլալուն համար բնական կը կոչենք :

203. Բարւոյ եւ չարի գաղափարն ի՞նչպէս կ'ունենանք :

Մեր այսպէս եւ ոչ այլազգ վարուելու կամ գործելու պարտաւորութիւնը բանիւ ճանչնալէն ետքը, երբ այն պարտաւորութեան համաձայն կամ անհամաձայնութեան համեմատ բարոյական զգացմամբ (27) հաճութիւն կամ վիշտ մը կ'իմանանք : Երբ գործողութիւնը մեր բարոյական զգացմանը հա-

Ճոյական է, բարի կը կոչենք, երբ անհաճոյ կամ վրշապի է, չը կ'անուանենք :

204. Այս սկզբան համեմատ պարտաւորութիւնը քանի է :

Կրկին . Դրական՝ որ ընել կը պատուիրէ բարին, եւ բացասական՝ որ ընել կ'արգելու չըը :

205. Բարոյական զգացումն ուրիշ ինչ զգացում կը հետեւի :

Բարոյական զգացումն , այսինքն՝ գործողութեան մը պարտաւորութեան համաձայն (բարի) կամ անհամաձայն (չար) ըլլալէն կը հետեւի արդեանց եւ աղարդեանց զգացումը, որուն համեմատ բարին՝ վարչուց, եւ չարը պատժոյ արժանի կը դատենք :

206. Աս զգացումն ինչ յառաջ կու դայ :

Աս զգացումն , այսինքն բարոյն՝ արդիւնաւոր (վարձուց արժանի), եւ չարին ապարդիւնաւոր (պատժոյ պարտական) ըլլալուն ճանաչումն կը հետեւի բարոյական գիտակցութիւնը որուն հայերէն էնէղն ճառաց կ'ըսենք :

207. Բարոյական օրինաց գլխաւոր յատկութիւնը որն է :

Բարոյական օրինաց գլխաւոր յատկութիւնը պարտաւորիչ ըլլալն է, եւ ասոր համար հարկ է որ օրէնքը յայտնի եւ կարելի ըլլայ . քանիզի մարդ չի կրնար պարտաւորիլ այն բանին զոր չի գիտեր եւ չի կրնար կատարել . թէպէտ բարոյական գործող մը ՚ի հարկէ անձնիշխան (ազատ) ըլլալուն համար՝ կը նայ յայտնի եւ կարելի պարտաւորիչ բարոյական օրէնքը մը զանց ընել :

208. Բարոյական գործողն ովլ է :

Բարոյական գործող ան է որ բարոյական օրէնքի
մը հնազանդելու պարտական է :

209. Բարոյական գործողի մը գլխաւոր յատկու-
թիւնները որո՞նք են :

Բարոյական գործողի մը գլխաւոր յատկութիւն-
ներն են՝ պարտաւորութիւն հնազանդելու, կարելութիւն
չհնազանդելու, եւ հետեւալէս աղադօքէն հնազան-
դելու կարելութիւն :

210. Բարոյական գործողին բարոյական օրինաց
հնազանդելու պարտաւորութեան գլխաւոր շարժա-
ռիթը ո՞րն է :

Այս շարժառիթը բարոյական գործողին ճշմարէտ
շահն է :

211. Ճշմարիտ շահ ըսելով ի՞նչ կ'իմացուի :
Ճշմարիտ շահ ըսելով կ'իմացուի մարդուս բանա-
սոր եւ իրական օդուտը : Ասիկա ասրբեր է մարդուս
զգայական եւ սուտ օդուէն որ կրնայ ճշմարիտ օդ-
ուին յալթել : Ան ատեն է որ մարդս պարտաւո-
րութեան մը դէմ կը գործէ, եւ այն գործողութեան
համար կ'ըսենք թէ առարդէնասոր (պատժոյ արժա-
նի), անբարոյական կամ մոլեկան է . ինչպէս որ
երբ մարդ զգայական եւ սուտ օդուտը զոհելով
պարտաւորութեան կը հնազանդի, այն գործողու-
թեան համար կ'ըսենք թէ արդէնասոր (վարձուց
արժանի), բարոյական կամ առաքինական է : Ուս-
տի եւ առաջինունն ու վարձուց, մոլութեան եւ պար-
ժոյ մէջտեղ հարկաւոր յարաբերութիւն մը կայ :

212. Առ յարաբերութիւնն ի՞նչպէս իրական կ'ըլ-
լայ :

Բարոյական վարչութեացմամբ :

213. Բարոյական վաւերացումն ի՞նչ է :

Օրէնքի մը վաւերացումն՝ անոր դործադրութեանը համար կամ բոնաբարութեանը դէմ որոշուած վարձուց կամ պատժոց բովանդակութիւնն է : Ինչպէս որ ամեն դրական օրէնքը իր դրական վաւերացումը (պատժական օրէնքն) ունի, այնպէս ալ բարոյական օրէնքն ունի իր բարոյական վաւերացումը :

214. Բարոյական օրինաց գլխաւոր վաւերացումը քանի է :

Բարոյական օրինաց գլխաւոր վաւերացումը կամ վարձքն ու պատիֆը երկուք է .

1. Խղճին գոհութիւնը կամ բարոյական զդացումը, իբր հաճութիւն, հնազանդութեան մէջ, եւ խղճին տժգոհութիւնը կամ նոյն բարոյական զդացումը, իբր տհաճութիւն (վիշտ, խայթ), անհնապանդութեան մէջ :

2. Մարդոց գոհութիւնը կամ տժգոհութիւնը, որուն հետեւանքն է յարդանք կամ պարսաւանք, վարձք եւ պատուհաս :

215. Ասոնց երկուքն ալ անվրէպ են :

Առաջինը որ է բարոյական զդացումը կամ խայթը՝ երբէք չվրիպիր, քանզի ուղիղ բանէն կը բըխէ . բայց երկրորդը միշտ եւ անվրէպ չէ : Մարդիկ միշտ արդար չըլլալով շատ անդամ առաքինութեան պատշաճ եղած յարդանքը կամ վարձքը յանցանաց կու տան, յանցանաց պարսաւոր եղած պարսաւը կամ պատիմն ալ՝ առաքինութեան : Ասիկայ բարոյական շատիւ կը կոչուի, եւ մեզի կը թելադրէ արդարութեան գաղափարը որմէ կը հետեւցնենք բարոյական գաղափարը որմէ :

յական օրինաց երրորդ վաւերացումը, որ է միշտ արդար Աստուծոյ գոհութիւնն ու տժզոհութիւնը, այսինքն թէ բուն վարձքն ու պատիժը մեղի հանգերձեալ կենաց մէջ կը մնան։ Աս վաւերացման հիմն են Աստուծոյ գոյութեան եւ հոգւոյ անմահութեան գաղափարները որոնք Բնական աստուծաբանութեան կը վերաբերին։

246. Բարոյական պարտաւորութեան կամ բարոյական օրինաց գլխաւոր փաստն ուստի է։

1. Բանէն կամ բարոյական զգացումէն (27, 28), եւ 2. Մարդոց վկայութենէն։

1. Ամեն զգաստ միտք, եթէ ուղիղ բանին անսայ, պիտի հաւանի որ բարոյական օրինաց կատարումը՝ բարոյական պարտաւորութիւն մըն է որմէ կախում ունի մարդուն ճշմարիտ շահը։ Ո՞վ մեծ հաճութիւն մը չզգար երբ իր վարմունքը բարոյական օրինաց համաձայն կը տեսնէ, կամ կը լսէ այնպիսի գործերու պատմութիւնը որոնք մարդկութեան պատիւ են։ Ընդ հակառակն ով ճշմարիտ վիշտ մը չըզգար, երբ այն օրինաց անհնաղանդ կը գտնուի, եւ կամ ականատես կամ ականջալուր է այնպիսի իրողութեան մը որ հակառակ է մարդուս արդարութեան եւ անիրաւութեան գաղափարին։ 2. Գրեթէ բոլոր ազգաց օրէնսդրութիւնը որ նոյն սկզբանց վրայ կը կայանայ, եւ որուն կարդադրութիւնները գրեթէ առ հասարակ մի եւ նոյն են՝ բարոյական օրինաց կուտայ ուրիշ հեղինակութիւն մը (փաստ մը) որ մարդկային վկայութեան հեղինակութիւն կը կոչուի։ Աս երկու սկզբունքէն, Բանէն եւ Մարդկային հեղինակութենէն փորձառական մեթոսով կ'ապա-

ցուցուին բարոյական կանոնները որոնց բովանդակութիւնը կը կազմէ բարոյականի գիտութիւնը :

247. Աս գիտութիւնն ի՞նչ կը կոչուի :

Կը կոչուի Մասնաւոք Բարոյական, ինչպէս որ Ընդհանուր բարոյական կը կոչուին ան սկզբունքները որոնց վրայ ցարդ խօսեցանք :

248. Մասնաւոր բարոյականը քանի կը բաժնուի : Մարդուս կրկին, այսինքն՝ դէպ առ ինքն եւ առ իւր նմանիս ունեցած յարաքերութեանը նայելով : Անհատական բարոյական եւ 2. Ընկերական բարոյական :

249. Անհատական բարոյականին առարկան ի՞նչ է : Անհատական բարոյականին առարկան է իւրաքանչիւր մարդոյ իւր անձը :

250. Մարդուս առ ինքն ունեցած պարտաւորութիւնը քանի նկատմամբ է :

Երկու . հոգւոյն եւ մարմնոյն նկատմամբ : Հոգւոյն նկատմամբ մարդ պարտական է իւր մտաւոր կարողութիւններն անարատ պահել եւ զարգացնել : Զգայնութիւնը անարատ պիտի պահուի որպէս զի իմացողութիւնն ու կամքը չխանդարի, զգուշակով այն ամեն զգայական անկարգութիւններէ որոնք զգայնութեան կարողութեանը կրնան վեասել : Իմացողութիւնը պիտի զարգացուի, որպէս զի միտքը միշտ ճշմարտութեան համեմ եւ մոլորութենէ կամ սխալումէ աղատ ըլլայ : Կամքը պիտի մշակուի կամ կրթուի որպէս զի յարմար եւ կարող ըլլայ իր սուտշահը ճշմարիտ շահուն զոհելու (241) : Ասկէ կը հետեւի որ սաստան ու կը նույնիւնը բարոյական պարտաւորութիւն է :

Մարմնոյն նկատմամբ մարդ պարտական է իւր գործարաններուն պահպանութեանը հսկել, մարմնոյն պիտոյքներն հողալ, եւ անիկա զօրացնելու ջանալ։ Զոր օրինակ՝ նայիլ որ իր աշխատութիւնը ուժոյն հաւասար ըլլայ, մնունդը՝ պիտոյիցը, հանգիստը՝ յոդնութեանը, այլովքն հանդերձ։ Ասկէ ալ կը հետեւի որ անչնառապահութեանը ոճիր է։

Անհատական բարոյականին առարկան է մարդուս անձին պահպանութիւնը, եւ աս զգացումը մարդուս ընական է, աս նկատմամբ բարոյական օրէնքը կրնայ նաեւ Բնական օրէնք ըսուիլ։

221. Մարդուս առ իւր նմանիս ունեցած պարաւորութեան սկզբունքն ի՞նչ է։

Մարդուս առ իւր նմանիս ունեցած պարտաւորութեան սկզբունքը նուռառառութեանն է։ Բոլոր մարդիկ իրարու նման եւ հաւասար ըլլալով մի եւ նոյն իրաւունքն ունին, եւ որովհետեւ ամեն իրաւունք փոխարէն պարտաւորութիւն մը կ'ենթադրէ, ասկէ կը հետեւի Ռոկեղէն կոչուած կանոնը թէ Մէ ըներ ուրէշն ինչ որ չէ ուղեր որ ուրէշը ուղի ընէ։

222. Մարդուս առ իւր նմանիս ունեցած պարաւորութիւնը քանի է։

Երկու . առ Ընկերն, եւ առ Ընկերութիւն։

223. Մարդուս առ Ընկերն ունեցած պարտաւորութիւնը քանի նկատմամբ է։

Զորս . անոր կենացը, ազատութեանը, համբաւոյն եւ իրեն վերաբերեալներուն։

Առաջինը կ'արդելու սպանութիւնը, բաց յօրինաւոր պաշտպանութեան դէպքերէն, եւ ոճրագործաց համար օրինաւոր իշխանութեան տուած մա-

հու վճռէն : Աս պարտաւորութիւնը կ'արգելու նա-
եւ անձամբ զրկանաց վրէժ խնդրելը , եւ մենամար-
տութիւնը : Ասոր կը վերաբերինաեւ ուրիշին միտ-
քը մոլորեցնելն ու բարքն ապականելը որ բարոյա-
պէս սպաննել է :

Երկրորդը կ'արգելու բոնութիւնը : Ասկէ կը հե-
տեւի որ տիրապետութիւնը (աէսթօնիզ) եւ աշ-
խարհակալութիւնը կերպով մը բարոյական օրինաց
դէմ են :

Երրորդը կ'արգելու զրաբարտութիւնը , սուտը եւ
սուտ վկայութիւնը :

Չորրորդը՝ գողութիւնը , յականակութիւնը , խար-
դախութիւնը եւ , ամուսնական յարաբերութեան
մէջ , չնութիւնը :

224. Մարդու առ ընկերութիւնն ունեցած պար-
տաւորութիւնները որո՞նք են :

Ընկերութեան կամ տէրութեան մէջ կայ աղք ,
ժաղանք եւ ընդունիք :

Մարդս ազգի եւ քաղաքի մէջ է՝ Հրապարակա-
կան մարդ կամ վարիչ , եւ Սոսկական մարդ կամ
ընդ վարչութեամբ :

Երրեւ հրապարական մարդ կամ վարիչ (կա-
ռավարող) , պարտական է օրէնքը ոչ միայն յար-
դել տալ այլ եւ յարդել . ընդ վարչութեամբ եղող-
ներուն (կառավարելոց) արդարութիւն ընել , անոնց
ապահովութեանը հսկել , եւ անոնց երեքին՝ բա-
րոյական , մտաւոր եւ բնական զարդացման միջոց-
ները հոգալ :

Երրեւ սոսկական մարդ կամ ընդ վարչութեամբ ,
պարտական է վարչութեան դործունեայ հնազան-

դութիւն, երբ վարչութեան պատուէրներն ու կարգադրութիւններն օրինաց համաձայն են. Եթէ համաձայն չեն՝ կրաւորական հնազանդութիւն, այսինքն՝ չապստամբիլ բայց գործակից ալ չըլլալ, ամեն կարելի եւ օրինաւոր միջոցներով իմացնելով վարչութեան որ ըրածը կամ պատուիրածը օրինաց եւ արդարութեան համաձայն չէ:

Մարդս ընտանեաց մէջ է՝ Որդի, Ամուսին, Ծընող, Տէր եւ Սպասաւոր:


Երբեւ որդի՝ մարդ պարտական է իր ծնողքը պատուել, յարգել, սիրել, անոնց խորհուրդ հարցընել, հնազանդիլ, նպաստել անոնց երբ կարօտութեան մէջ են, համբերել անոնց թերութեանցը, առաքինութիւններուն նմանիլ, անոնց իր վերջին պարտքը հատուցանել, եւ ըստ օրինաց անոնց վերջին կամքը կատարել:

Երբեւ ամուսին՝ մարդ պարտական է՝ իւր ընկերոջը սէր, վատահութիւն, հաւատարմութիւն, օգնութիւն, միսիթարութիւն, պաշտպանութիւն եւ անոր ընկերական վիճակին համեմատ ապրուսող հոգալ:

Երբեւ հայր՝ մարդ պարտական է՝ իւր զաւկները սիրել, սնուցանել, պահպանել, կրթել, անոնց վրայ հսկել, զանոնք խրատել եւ ուղղել, անոնց բարի օրինակ տալ, եւ ընկերութեան մէջ անոնց կացութիւն մը ունենալուն հոգ տանել:

Երբեւ տէր՝ մարդս պարտական է՝ իր գործաւորներուն կամ սպասաւորացը վարձքը տալ անոնց վաստակոցն ու ծառայութեանը համեմատ, անոնց հետ ըրած պայմանները հաւատարմութեամբ կատարել, անոնց հետ քաղցրութեամբ եւ մարդասիրու-

թեամբ վարուիլ, անոնց ինամ եւ օդնութիւն ընել
անոնց թշուառութեանը եւ կարօտութեանը մէջ՝
իբրեւ սպասաւոր՝ պարտական է իւր տէրանցը
նախանձաւորութիւն, հաւասարմութիւն, ակնա-
ծութիւն եւ զիջում:



ՄԱՍՆ Գ.

ԲՆԱԿԱՆ ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆՈՒԹԻՒՆ

225. Բնական Աստուածաբանութիւնն ինչ է :
Բնական Աստուածաբանութիւն կ'ըսուի Փիլիսո-
փայութեան այն մասը որ բնական ապացոյցներով
կը խօսի Աստուծոյ գոյութեանն ու անոր Ստորո-
գելեացը Վրայ :

226. Աստուծոյ գոյութեան ապացոյցները քանի
են :

Երեք . Բնական (Գիղիդական), Բարոյական եւ
Բնազանցական :

227. Աստուծոյ գոյութեան բնական ապացոյց-
ները քանի են եւ ուստի կ'առնուին :

Աստուծոյ գոյութեան բնական ապացոյցները ե-
րեք են, եւ կ'առնուին . 1. Նիւթոյ գոյութենէն,
2. Նիւթոյ շարժումէն եւ 5. Տիեզերաց յօրինուա-
ծութենէն (կարգաւորութենէն) :

Նախ՝ գոյ ըլլալը հարկաւոր չէ նիւթոյ, քանզի
կը տեսնենք որ նիւթական իրերը դիպուածոյ (ներ-
ընդունական) են . այսինքն՝ կրնային չըլլալ։ Երկ-
րորդ՝ շարժումն ալ նիւթոյ էական չէ, քանզի կըր-

նանք նիւթը դադարման մէջ ալ ըմբռնել, եւ կը տեսնենք որ նիւթոյ շարժումն իր ուղղութիւնն ու արագութիւնը կը փոխէ . ասիկա չէր կրնար ըլլալ, եթէ շարժումը նիւթոյ էական ըլլար : Երրորդ՝ ինչպէս ամեն յօրինուածութիւն, նոյնապէս տիեզերաց յօրինուածութիւնը խմացական յօրինող մը կ'ենթադրէ, եւ գերագոյն խմացական յօրինող մը եթէ յօրինուածութիւնը գերագոյն է . ապա ուրեմն նիւթը ինքնագոյ արարիչ մը, առաջին շարժիչ մը եւ գերագոյնս խմացական յօրինող մը ունի : Այսպիսի էակ մը Աստուած է, ապա գոյ Աստուած :

228. Աստուծոյ գոյութեանը բարոյական ապացոյցները քանի են եւ ուստի կ'առնուին :

Ասոնք ալ երեք են, եւ կ'առնուին . 1. Բնական օրէնքէն, 2. Գերագոյն էակի մը հաւատալու անհակառակելի պիտոյքէն եւ 3. Ժողովրդոց միաբան հաւանութենէն :

Նախ՝ մարդկացին խիղճը բարին եւ չարը կը ճանչնայ . ըսել է թէ ասիկա մարդուս մտքին հարկաւոր մէկ օրէնքն է : Երկրորդ՝ ամեն մարդ 'ի յաջողութեան եւ 'ի ձախողութեան անհակառակելի կերպով կը դիմէ գերագոյն էակի մը՝ անոր շնորհակալ ըլլալու կամ անկէ նպաստ ընդունելու համար : Երրորդ՝ բոլոր մարդիկ ամեն տեղ եւ ամեն ժամանակ խոստովանած են թէ կայ գերագոյն էակ մը . ասիկա ընդհանուր, հաստատուն եւ բնական աւանդութիւն մըն է : Ապա կայ գերագոյն էակ մը որ այն բնական օրէնքը դրած է, յաջողութեան եւ ձախողութեան գերագոյն հեղինակն է, եւ այն ընդհանուր աւանդութեան աղբիւրն է :

Այսպիսի էակ մը Աստուած է, ապա գոյ Աստուած :

229. Աստուծոյ գոյութեան բնազանցական ապացոյցը քանի է եւ ուստի կ'առնուի :

Ասոնք երկու են, եւ կ'առնուին. 1. Առաջին էակի մը հարկաւորութենէն կամ բացարձակ պատճառի մը գաղափարէն, 2. Անսահմանի կամ կատարեալ էակի գաղափարէն :

Նախ՝ ինչ որ կայ դիպուածոյ է, այսինքն եղաւ ժամանակ որ չկար. արդ ոչինչը չի կրնար ինչ մը յառաջ բերել, ապա 'ի հարկէ կար հարկաւոր էակ մը, բացարձակ պատճառ մը որ ամեն բան գոյացոյց, ապա թէ ոչ աշխարհս գոյացած չէր ըլլար: Երկրորդ՝ մեր սահմանաւոր եւ անկատար իմացականութեանը մէջ կայ անսահմանի եւ կատարեալ էակի գաղափարը. եթէ անսահմանը, կատարեալ էակը, չըլլար, անսահմանն ու կատարեալը սահմանաւորին եւ անկատարին ծնունդը պիտի ըլլային, որ անտեղի է: Ապա կայ հարկաւոր եւ բացարձակ պատճառ մը, անսահման եւ կատարեալ էակ մը: Այսպիսի էակ մը Աստուած է, ապա գոյ Աստուած :

230. Աստուած ինչպիսի էակ է:

Աստուծոյ ինչպիսի էակ մը ըլլալը կը ճանչցուի անոր ստորոգելիքներէն, այսինքն՝ անոր էական յակութիւններէն: Արդ Աստուծոյ ստորոգելիքն են՝ անսահմանութիւն, անսահման կարողութիւն, անսահման իմացականութիւն, անսահման ազատութիւն, անսահման բարութիւն, անսահման արդարութիւն, անսահման գիտութիւն, ամբաւութիւն եւ յաւիտենականութիւն:

231. Աստուած ինչն անսահման է:

Աստուած (ինչպէս ըսուեցաւ) առաջին պատճառ
է . առաջին պատճառը պէտք է որ անսահման ըլ-
լայ, քանզի եթէ սահմանաւոր ըլլար, ինք ալ ու-
րիշ պատճառ մը ունեցած պիտի ըլլար, ուստի եւ
առաջին պատճառ չէր ըլլար :

232. Աստուծոյ անսահման կարողութիւնը, իմա-
ցականութիւնը, աղասութիւնը ուստի են :

Առաջին պատճառը, իրբեւ պատճառ, պէտք է
որ կարող, իմացական եւ աղատ ըլլայ . եւ որով-
հետեւ իրբեւ առաջին պատճառ անսահման է, ա-
պա անսահման կարող, անսահման իմացական եւ
անսահման աղատ է :

233. Աստուած ինչին անսահման բարի եւ ար-
դար է :

Անսահման կարող պատճառը պէտք է որ նաեւ
անսահման բարի եւ անսահման արդար ըլլայ, քան-
զի չարութիւնն ու անիրաւութիւնը չեն կրնար ան-
սահմանութեան հետ միաբանիլ, քանզի անկատ-
րութիւն կամ պակասութիւն են :

234. Աստուած ինչին անսահման է գիտութեամբ :

Անսահման իմացական պատճառը պէտք է որ գի-
տութեան (գիտնալու, ճանչնալու) մէջ ալ անսահ-
ման ըլլայ :

235. Աստուած ինչին ամբաւ եւ յաւիտենական է :

Անսահմանը ոչ տեղւոյ եւ ոչ ժամանակի մէջ
կ'ամիխովուի, ապա Աստուած իրբեւ առաջին պատ-
ճառ անսահման ըլլալով, պէտք է որ անբաւ կամ
անհուն եւ յաւիտենական ըլլայ :

236. Աստուծոյ առաջին պատճառ ըլլալէն ինչ
կը հետեւի :

Անոր Նախախնամութիւնը : Նախախնամութիւնը
ըսելով կ'իմացուի Աստուծոյ երեք յառկութիւնը ,
այն է՝ իմացականութիւնը , կարողութիւնը եւ բա-
րութիւնը տիեզերաց վրայ ունեցած նպատակին մէջ :
Այսինքն թէ՝ իբրեւ անհուն իմացական ունեցաւ
նպատակ մը , իբրեւ անհուն կարող զայն յարդիւնս
ած , եւ իբրեւ անհուն բարի զայն կը պահէ :

237. Աստուծոյ գոյութեանը դէմ կան առար-
կութիւն ընողներ եւ ուստի կ'առնուն իրենց ա-
ռարկութիւնները :

Աստուծոյ գոյութեանը դէմ կան առարկութիւն
ընողներ եւ ասոնք իրենց առարկութիւնը կ'առնուն
1. Երնական (Ֆեղէժական) չարեաց , եւ 2. Երարո-
յական չարեաց :

238. Բնական չարիքն ի՞նչ է , եւ ի՞նչ են անկէ-
հանուած առարկութիւնները :

Բնական չարիք ըսելով կ'իմացուին՝ ցաւք , հի-
ւանդութիւնը , մահ , վնասակար անսանոց եւ թու-
նաւոր խոտոց գոյութիւնը , մրրիկներ , հրաբուխ-
ներ , սասանութիւնը (երկրաշարժ) եւ այլք :

Ուստի կ'ըսեն ոմանք .

1. Եթէ Աստուած ամենակարող ըլլար , աս ամեն
չարիք կ'արգելուր :

2. Եթէ անսահման արդար ըլլար , չէր թողուր
որ այն չարիքներն անխախտ ամեն մարդու պատա-
հին :

3. Եթէ անսահման բարի ըլլար , զմարդիկ անոնց-
մէ կը պահէր :

Արդ եթէ Աստուծոյ կարողութիւնը , բարու-
թիւնն ու արդարութիւնը անսահման չեն , Աստ-

ուած չկայ. քանզի չկընար ըլլալ որ անսահման կարող, անսահման արդար եւ անսահման բարի չըլլալով՝ Աստուած ըլլայ:

230. Ասոնց ի՞նչ պատասխան կը տրուի:

Ասոնց պատասխան կը տրուի.

1. Աստուած ընական չարիքը չարգելուր, կամ վասն զի պարտաւոր չէ, եւ կամ վասն զի խմաստուն պատճառ մը կամ գերագոյն նպատակ մը ունի որուն մեր խելքը չի համիր:

2. Աստուած թոյլ կու այ որ ամեն մարդու անսախիր ընական չարիք պատահին, կամ վասն զի պարտական չէ խորութիւն ընել, կամ վասն զի միայն աս աշխարհիս մէջ չէ անոր արդարութիւնը, եւ կամ թերեւս այն զոր մարդիկ չարիք կը կարծեն՝ բարիք է անոնց համար որ զայն կը կրեն:

5. Աստուած զմարդիկ ընական չարիքներէ չի պահեր, կամ վասն զի իր նպատակին այնպէս յարմար է, կամ որպէս զի մարդիկ իրենց սպահպանութեանը համար հսկող եւ զգուշաւոր ըլլան: Կան չարիք ալ, ինչպէս հիւանդութիւնները, որոնց պատճառը շատ անդամ մեր անկարգութիւններն են, եւ մեղի կրնան 'ի խրատ ըլլալ, եւ վերջապէս Աստուած իրեւ անիրաւ դատելու համար՝ հարկ էր մեղ Աստուծմէ վեր աստուած ըլլալ:

240. Բարոյական չարիքն ի՞նչ է եւ ի՞նչ են անկէ հանուած առարկութիւնները:

Բարոյական չարիք ըսելով կ'իմացուին մարդուս հոգւոյն անկատարութիւնները, ինչպէս մոլութիւն, տղիտութիւն, եւ մեր աղատութիւնը չարաչար զոր-

ծածելէ յառաջ եկող անկարգութիւններ, ինչպէս
սպանութիւն, եւ ուրիշ անիրաւութիւններ։ Ասկէ
ալ նոյն առարկութիւնները կը հանուին։

1. Եթէ Աստուած ամենակարող է, ինչու հա-
մար աս չարիքները չարգելուր։

2. Եթէ յանսահմանս արդար է, ինչու համար
թոյլ կու սայ որ ամեն մարդու անխտիր նոյն չա-
րիքները պատահին։

3. Եթէ անսահման բարի է, ինչու համար մար-
դիկ անոնցմէ չի պահեր։

241. Ասոնց ինչ պատասխան կը տրուի։

Ասոնց պատասխան կը տրուի։

1. Աստուած բարոյական չարիքը չարգելուր,
վասն զի զմարդ անձնիշխան ստեղծեց, եւ չուղեր
անոր աղատութիւնը բոնաբարել։ Եթէ մարդ իր
աղատութեամբը կը զեղծանի, յանցանքը մարդուն
միայն է։

2. Աստուած կը թողու որ բարոյական չարիքն
ալ ամեն մարդու անխտիր պատահին, վասն զի
Աստուած իր կատարեալ արդարութիւնը հանդեր-
ձեալ աշխարհին պահած է, քանզի աստիս անցա-
ւոր է, եւ անդին յաւիտենական։ Դարձեալ բարո-
յական չարեաց թոյլ տալով Աստուած անիրաւ չը-
լար։ այլ անիրաւ կ'ըլլար, եթէ բարոյական չարիք
դործողները միշտ անպատիժ թողուր։

3. Աստուած զմարդիկ բարոյական չարիքներէ
չի պահեր, վասն զի բոնաբարած կ'ըլլար մարդուս
աղատութիւնը յորում կը կայանայ անոր դորձքե-
րուն բարոյականութիւնը։ Դարձեալ բարոյական
չարեաց մեծ մասը, զոր օրինակ՝ մարդկային հոգ-

ւոյն անկատարութիւնները, մոլորութիւն, չար հակամիտութիւններ, չար գործքեր, կը ցուցնեն թէ մարդս արարած ըլլալով, 'ի հարկէ սահմանաւոր է, եւ չի կրնար բոլորովին կատարեալ ըլլալ : Բայց որովհետեւ չարիքներէ ետ կենալու միջոցներն ունի, եթէ չի գործադրեր, ինքն է յանցաւոր :

242. Բնական Աստուածաբանութիւնն ուրիշ ինչ բաններու վրայ կը խօսի :

Կը խօսի նաեւ Հոգւոյն սէցէլէն, աղասի եւ անձան ըլլալուն վրայ :

243. Ոգի կամ ոգեղէն ըսելով ինչ կ'իմացուի : Ոգէ կամ սէցէլէն ըսելով կ'իմացուի գոյացութիւն որ մէ է, այսինքն՝ մասերէ չի բաղկանար, ուստի եւ անբաժին եւ պարզ է : Եւ որովհետեւ մասերէ բաղկացեալ եւ բաժանական ըլլալ նիւթոյ էական է, կը հետեւի թէ ողին նիւթէն զատ կամ տարբեր բնութիւն ունեցող գոյացութիւն է :

244. Հոգւոյ մի կամ անբաժին եւ պարզ ըլլալուն, այսինքն մասերէ բաղկացած չըլլալուն, ինչ փաստ կը բերուի :

Ասոր սա փաստը կը բերուի որ եթէ հոգին մը չըլլար, մասերէ բաղկացած ըլլար, հարկաւ կը փոխուէր, կրնար նաեւ երբեմն արդէն եղածէն բոլորովին տարբեր ըլլալ, ինչպէս որ մարմիններուն կը պատահի . Եւ հետեւաբար միշտ մէ և նոյն չէր ըլլար : Ապա հոգւոյն գլխաւոր յատկութիւններն են Միութիւն (որ անբաժանականութիւն եւ պարզութիւն ալ կ'ըսուի) եւ Նոյնութիւն :

245. Հոգւոյն միշտ Մի եւ նոյն ըլլալուն ինչ վըկայութիւն կայ :

Գիտակցութեան կամ Ներքին զգայութեան վրկայութիւնը : Գիտակցութիւնը կը զգայ որ, թէպէտ իւր զգացումները, դաղափարներն ու դործողութիւնները շարունակ կը փոխուին, ինք միշտ նոյն է : Դարձեալ՝ եթէ Հոգին միշտ մի եւ նոյն չմնար, անցեալը, գէթ շատ հեռաւոր անցեալը, յիշելու կարող պիտի չըլլար :

246. Աղասութիւնն ի՞նչ է :

Աղասութիւնը, Փիլիսոփայական լեզուաւ, կը նշանակէ այն կարողութիւնը զոր Հոգին ունի կամել կամ չկամել, եւ, ոչ ֆիզիկապէս՝ այլ ներժուածոց դործել . կամ ուրիշ բառերով ըսենք՝ աղասութիւնը որոշում ընելու կարողութիւնն է : Աս մաքով աղասութեան հայերէն Անձնիշխանութիւն կ'ըսուի :

Անձնիշխանութիւնը կամ հոգեբանական աղասութիւնը յորում կը կայանայ բարոյական աղասութիւնը՝ կայ միշտ, նաեւ ան ատեն՝ երբ մարդս ֆիզիկապէս կամ նիւթապէս աղատ չէ :

247. Հոգւոյն միշտ ներքուստ աղատ ըլլալուն ի՞նչ վկայութիւն կայ :

Նախ՝ Գիտակցութեան վկայութիւնը : Ամեն մարդ որոշում մը ընելէն ետքը կը զգայ թէ նոյնը կրնար չընել : Երկրորդ՝ Բանին վկայութիւնը : Մարդ իր բարի կամ չար, օգտակար կամ վնասակար որոշումներուն արդիւնքն ու յանցանքն իրեն կ'ընծայէ . ասկէ բանը կը հետեւյնէ թէ ուրեմն հոգին անձնիշխանն է, ապա թէ ոչ չէր կրնար այն զգացումն ունենալ : Երրորդ՝ Մարդոց վկայութիւնը : Մարդիկ զրեթէ առ հասարակ օրէնք, պատիժ, վարձք, խրատ, համոզում կործածելով կը ցուցնեն

թէ բարոյական գործոց վրայ անտարբեր չեն, կը
ճանչնան մարդուս անձնիշխանութիւնը կամ բարո-
յական աղասութիւնը յորում կը կայանայ արդա-
րութեան եւ անիրաւութեան, յանցանաց եւ առա-
քինութեան դաղափարները:

248. Անձնիշխանութեան դէմ ի՞նչ առարկու-
թիւններ կ'ըլլան :

Նախ՝ շարժառիթներու զօրութենէն կ'առարկուի
թէ մարդս անձնիշխան չէ: Մարդս, կ'ըսեն, առանց
շարժառիթի չի գործեր. անոնք են որ մարդ բան
մը ընելու կ'որոշեն. ապա մարդ անձնիշխան չէ:

Երկրորդ՝ կ'առարկուի Աստուծոյ կանխագիտու-
թենէն: Աստուած, կ'ըսեն, կանխաւ գիտէ ամեն
բան, ապա մարդուս գործերն ալ, եւ որովհետեւ
Աստուծոյ կանխաւ գիտցածը հարկաւ կը կատար-
ուի, ապա մարդ ան սիտի ընէ ինչ որ Աստուած
կանխաւ տեսած է, ուրեմն մարդ աղատ չէ:

249. Առ առարկութեանց ի՞նչ պատասխան կը
տրուի :

Առաջնոյն պատասխան կը տրուի թէ Մարդիկ
արդարեւ առիթներէ շարժեալ կը գործեն, բայց
առաջուց խորհելով կ'ընտրեն եւ կ'որոշեն ինչ որ
սիտի ընեն կամ չընեն: ապա աղատ են:

Երկրորդին ալ սա պատասխանը կը տրուի. Աստ-
ուած կանխաւ գիտէ թէ մարդ իր աղատ որոշ-
մամբն ի՞նչ սիտի ընէ. եւ Աստուծոյ այս կանխաւ
գիտցածն արդարեւ անվրէալ կը պատահի քանզի
անոր կանխագիտութիւնն անսխալ է, բայց ասով
մարդ բոնի կամ 'ի հարկէ գործած չըլլար:

250. Հողւոյ անմահութեան փաստը ո՞րն է:

Հոգւոյ անմահութեան փաստն է Նախ՝ անոր աննիւթականութիւնը։ Ողին աննիւն եւ մը ըլլալով (243), այսինքն մասերէ բաղկացեալ չըլլալով չի կրնար լուծուիլ կամ մեռնիլ, ապա անմահ է։ Երկրորդ՝ հոգին բնածին բաղձանք մը ունի երջանիկ ըլլալու, աս բնական զգացումն Աստուծմէ ըլլալով չի կրնար սուտ ըլլալ, քանզի Աստուծ անխար է։ Եւ որովհետեւ մարդս այս կենաց մէջ իր այն բաղձանացը չի կրնար հասնիլ, քանզի կը մեռնի, ուրեմն կը մնայ անոր ուրիշ կեանք մը ուր այն բաղձանքն իրական պիտի ըլլայ։ ապա հոգին անմահ է։ Երրորդ՝ Աստուծ անսահման արդար է։ արդ որովհետեւ այս կենաց մէջ մարդոց ամեն գործերուն արդար հասուցում չի տրուիր, պէտք է որ մահուընէ անդին կեանք մը ըլլայ, ուր արդարութիւնն իրօք կատարուի։ ապա հոգին անմահ է։

251. Աստուծոյ գոյութենէն եւ հոգւոյ անմահութենէն Բնչ կը հետեւի։

Կը հետեւի բարոյական օրինաց Երրորդ վաւերացումը (245)։ այսինքն՝ Աստուծոյ գոհութիւնն ու տժգոհութիւնը։ Աստուծոյ գոհութիւնը՝ եթէ մարդ բարոյական օրէնքները պահէ։ տժգոհութիւնը՝ եթէ զանոնք զանց ընէ։ Եւ ասկէ կախում ունի մարդուս վերջին փախճանը որ է երանութիւն մը որուն բաղձանքը այնպէս բնական է մարդուս։

252. Աստուծոյ գոհութեանը կամ տժգոհութեան գաղափարը մարդս Բնչ բանի կը ստիպէ։

Բնական կրօնքի։

253. Կրօնքն Բնչ է։

Պաշտօն, այսինքն՝ կերպ մը ծառայութիւն առ
Աստուած, եւ է կրկին՝ ներդին եւ Արդարին։ Ներ-
քին պաշտօնն է՝ Հաւատք, Սէր, Հնազանդութիւն
եւ Երկրպագութիւն առ Աստուած 'ի ներքս 'ի հոգ-
ով։ Արտաքին պաշտօնը կը կայանայ այն արտա-
քին ձեւերուն մէջ որովք մարդ իր ներքին պաշ-
տօնը կ'իմացնէ նաեւ արտաքուրտ։ զոր օրինակ՝
աղօթիւք, Երկրպագութեամբ եւ այլովք։ Արտա-
քին պաշտօնն ալ կրկին է՝ Առանձնական եւ Հրա-
պարակական։

Ամբաւութիւն . Immensité.

Ամիսի . Precis.

Անխարդախութիւն . Intégrité.

Անկատարթուարկութիւն . Dénombrement imparfait;

Անհատական . Individuel.

Անմիջական . Immédiat.

Անյօդաւոր . Inarticulé.

Անտեղութենէ ապացուցանուլ . Réduction à l'absurde.

Ապարդիւնաւոր . Déméritoire.

Ապարդիւնք . Démérite.

Ապացոյց . Preuve.

Ապացուցական . Démonstratif.

Ապացուցութիւն . Démonstration.

Արդիւնաւոր . Méritoire.

Արդիւնք . Effet. 2. Mérite.

Արտաքին ըմբռնում . Perception extérieure.

Արուեստական . Artificiel.

Աւագ եզր . Grand terme.

Բաժանաբար . Sens distributif.

Բաժանեալ մտքէ բաղադրեալ մտքի , եւ բաղադրեալէն բաժանելոյ հետեւութիւն . Erreur du composé et du divisé. կամ Passer du sens divisé au sens composé et réciproquement.

Բաղադրական . Synthétique.

Բաղադրութիւն . Composition, synthèse.

Բան . Raison.

Բարբառ . Parole.

Բարոյական . ած . Moral. Քոյ . La morale.

Բացայացութիւն . Evidence.

Բնագանցական . Métaphysique.

Բնական . Physique. 2. Naturel.

Բնական ազդում . Instinct.

Բնական աստվածաբանութիւն . Théodicée.

Գաղափարաց զուգորդութիւն . Association des idées.

Գիտակցութիւն . Conscience (Psychologique).

Գործունէութիւն . Activité.

Գումարութիւն . Compréhension.

Դաս . Classe.

Դասաւորել . Classifier.

Դէմյանողիման . Intuitif.

Դիպուածոյ . Contingent.

Դիտողութիւն . Observation.

Դրութիւն . Système.

Եղառած . Enthimème.

Եղբակացութիւն . Conclusion.

Եկամուտ . Adventice.

Ենթադրական . Hypothétique.

Ենթադրութիւն . Supposition, hypothèse.

Երկդիմութիւն . Ambiguité.

Երեւոյթ . Phénomène.

Երկառած . } Dilemme.

Երկսայրաբանութիւն . }

Զգայնութիւն . Sensibilité.

Զգացողութիւն . Sensation.

Զգացում . Sentiment.

Էական յատկութիւն . Qualité essentielle, caractère.

Հմբոնում . Perception.

Ընդունակութիւն . Capacité.

Ընծայական . Dédutif.

Ընծայութիւն . Déduction.

Իմաստակութիւն . Sophisme.

Իմաստասիրութիւն . Raisonnement.

Իմացողութիւն . Intelligence.

Ինքնագեպ . Spontané.

Լեզու . Language.

Լուծումն . Analyse.

Խելամտութիւն . անս Մակածութիւն :

Խորհրդածութիւն . Réflexion.

Խօսք . Phrase.

Ծանօթութիւն . Notion.

Կարողութիւն . Faculté.

Կեղծ . Factice.

Կրկնումն սկզբան . Pétition de principe.

Կրտսեր եզր . Petit terme.

Համաբարդութիւն . Sorite.

Հանդիտութիւն . Analogie.

Հանրացում . Généralisation.

Հաւաքաբանութիւն . Syllogisme.

Հաւաքաբար . Sens collectif.

Հետազոտութիւն . Investigation.

Հետեւական . Conclusif.

Հետեւութիւն . Conséquence.

Հնարք . անս Եղառած :

Հոգեբանութիւն . Psychologie.

Զայնաւոր . Phonétique.

Զեռնարկութիւն . Argumentation.

Չեռնհասութիւն . Compétence.

Չեւաւոր . Figuré.

Ճիշտ . Exact.

Ճշգութիւն . Justesse.

Ճշմարտախօսութիւն . Véracité.

Մակաբերութիւն . անս Ընծայութիւն :

Մակածութիւն . Induction.

Մարդոց վկայութիւն . Témoignage des hommes.

Մեծ եղր . անս Աւագ եղր :

Միջին եղր . Moyen terme.

Միջոց . Espace. 2. Moyen.

Մտադրութիւն . Attention.

Յարաբերականէ բացարձակ հետեւութիւն . Erreur du relatif, կամ Passer de ce qui est vrai à quelques égards à ce qui est vrai simplement.

Յարաբերութիւն . Rapport.

Յարացոյց . Exemple.

Յիշատակարան . Monument.

Յղացում . Conception.

Յոռի շրջան . Cercle vicieux.

Յօդաւոր . Articulé.

Նախադրեալ . Prémissé.

Ներընդունական . անս Դիպուածոյ :

Ներքին զգայութիւն . Sens intime.

Նշանակ . Symbole.

Նոյնութիւն . Identite.

Ոգի . Esprit.

Ունակութիւն . Habitude.

Ուսողութիւն .

Զախաղիսութիւն . } Mathématiques.

Պատճառաբանութիւն . տես զեռնարկութիւն :

Պատահականէ բացարձակի հետեւութիւն . Erreur de l'accident, կամ Juger d'une chose par ce qui ne lui convient que par accident.

Պարբերութիւն . Période.

Պարտաւորիչ . Obligatoire.

Սահման . Définition.

Սեռ . Genre.

Ստացական . տես Եկամուտ :

Ստեղծում . Création.

Վաւերականութիւն . Authenticité.

Վաւերացում . Sanction.

Վերացեալ . Abstrait.

Վերացում . Abstraction.

Վերլուծական . Analytique.

Տարածութիւն . Etendue.

Տարբերութիւն . Différence.

Տղիտութիւն նիւթոյ . Ignorance du sujet.

Տղիտութիւն պատճառի . Ignorance de la cause.

Տեսակարար . Spécifique.

Տպաւորութիւն . Impression.

Տրամախոհութիւն . տես Իմաստավորութիւն :

Փաստ . Raison.

Փաստորդ . Epichérème.

Փոխադարձ . Réciproque.

Փորձառական . Expérimental.

Փորձ ընկեր . Expérimentation.

Փորձառութիւն . Expérience.

Փոքր եղր . տես Կրտօնը ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱԼԻՈՒԹԵԿԱ

Ա. Ե.

1211



ՀՀ Ազգային գրադարան



NL0793043

